

## ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՌՈՄ

(ԺԷ ԴԱՐ)

Հայկական տպարաններու պատմութեան մէջ, վենետիկի եւ Պոլիսի կողքին, հնագոյն տպարաններէն մէկը եղած է Հռոմինը, որ յատուկ ուշադրութեան արժանի է: Նորագոյն հեղինակներէն Ռափայէլ իշխաննեան շատ ընդարձակ եւ պեղեցիկ կերպով անդրադարձած է անոր մասին, համագրելով ցարդ յայտնուած բազմաթիւ աղբիւրներ<sup>1</sup>: Մենք ալ, որ պատեհութիւնն ունեցանք երեք տարիիներ յաճախել Փրոփականտայի դարաւոր գիւտանը եւ հաւաքցինք շատ աղբիւրներ, կուղենք փորձ մը ընել, նոր լոյս մը սփոելու պատմութեան, կանուքին յայտարարելով թէ անկարելի է շարադրել լրիւ պատմութիւնը՝ դիւտանական տուեալներով. մեր նաբատակն է՝ տալ լուսաբանութիւններ, հետաքրքրական նոր մանրամասնութիւններ, որոնց արժէքը գլխուն՝ նիւթովս մօտէն հետաքրքրուող անձեր:

### ՎԱՃԻԿԱՆԻ ՏՊԱՐԱՆԸ

Կիւթէնարէրէի գիւտէն վերջ, 1465ին, երկու գերմանացիններ՝ Sweynheim եւ Pannartz, տպագրութեան գիւտը բերին իտալիա, հաստատուելով Սուբիակոյի Բենեդիկտան վանքը, ուր կային գերմանացի կրօնաւորներ: 1467ին Pannartz կ'ուղուի Հռոմ, կը փորագրէ յունական տպագրութեան համար առաջին գիրերը, ու յատկապէս Պօղոս Բ. (1464–1471) եւ Սիքոն Դ. (1471–1484) Պապերու գալակալութեան շրջանին, մեծ յաջողութեամբ կը տպագրէ առաջին գիրքերը<sup>2</sup>:

1. ԽՇԱՆԱԾԱՆ Ռ., Հայ գրի պատմութիւն, Հայ. Ա., Երեւան, 1977:
2. Այս նիւթին մասին մեր գլուխոր աղբիւրը եղած է՝ MORONI GAETANO, Dizionario di erudizione storico-ecclesiastico, Venezia, 1854, vol. LXIX, pg. 218-254.

Յաջորդ՝ Պապերը, սակայն, այնքան կարեւորութիւն չեն տար այս նոր գիւտին, մինչեւ կու գայ Պիոս Դ. Պապը (1560-1565), Վենետիկին Հռոմ կը կանչէ Paolo Manuzio նշանաւոր տպագրիչը։ սա կամպիտոլիոյի վրայ կը բանայ տպարան, որ նոյն Պապին հովանաւորութեան տակ կը զարդանայ, ունենալով ոչ միայն լատինական եւ յունական գիրեր, այլ նաև արեւելեան լեզուներու։ չոնինք բացայայտ վկայութիւն թէ որոնք եղած են այդ արեւելեան լեզուները։ Պիոս Դ. բանալ կու տայ առանձին տպարան նաև Վատիկանի մէջ «Stamperia Apostolica Camerale» անունով, ուր կը տպուին իր շրջաբերական թուղթերը։

Պիոս Դ. Պապի մահով, տպարանը մեծասպէս կը տուժէ, որովհետեւ իր յաջորդը, Պիոս Ե. (1566-1572), թէեւ սրբակեաց անձ, փոխանակ ուղղակի անձամբ հետեւելու՝ գործը կը յանձնէ Հռոմի ժողովուրդին։ Manuzio կը թողու Հռոմը ու կը գառնայ Վենետիկի։

Հռոմի տպարաններու ծագկումը կը սկսի Գրիգոր ԺԴ. Պապի օրով (1572-1585), որ կրկին կը բանայ կամպիտոլիոյի տպարանը, ձուլել տալով արեւելեան լեզուներու տպագրական գիրեր, երրայեցիքն, արաբերէն, ասորերէն եւն., որոնց շարքին նաև հայերէն գիրերը, նպատակ ունենալով տպարածել կրօնական քնոյթ ունեցող գիրքեր։ Գրիգոր Պապ Վենետիկին կրկին կանչել կու տայ տպագրիչ Paolo Manuzio, որ հաջր Հռոմ հաստած՝ կը վախճանի, 1574ին։ Այս Պապին օրով, 1579ին, տպագրուած է Յայտարարութիւնը մը, միաէջ դրութիւն, որու նկարագրութիւնը կատարած է Հ. Գ. Գալէսքեարեան։ Նոյն Պապին օրով, 1584ին տպուած է Տօմար Գրիգորիան, որմէ օրինակ մը Գրիգոր ԺԴ. Դրկած կ Ազարիա Սիսի Կաթողիկոսին, որ խանդավառուած խսկոյն կը պատասխանէ Պապին, 10 Ապրիլ 1585 թուակիր նամակով։ Ամացաք եւ գիտացաք զդիթութիւնն եւ զմտածութիւնն եւ զշտապն առանձնական, որ քո Սրբութիւնդ ունի ի մեզ որդւոց Զայոց . . . , տվեր շինել նոր պասմա գիր գեղեցիկ՝ ի Զայոց լեզուու։ ու Զալէսպէն Հռոմ կը դրկէ Յովէաննէս Եպու., Գրիգոր սարկաւագ եւ Ալբար գափիր որդիկին՝ Մարկոս Անառնիոս «Աստուածաշունչ դրքով մի Հայոց», որպէսպի տպագրուի Հռոմի մէջ, յատկապէս Գրիգոր սարկաւագի հոկողութեամբ։

ՀՅ. ի (Հաւասարապիիւո) ժողովը 17 Հոկտ. 1638ի նիստով՝ կ'ո-

3. ԳԱԼԵՄՔԵԱՐԵՆՆ Հ. Գ., Հռոմայ առաջին հայ տպագրութիւնը 1579ին է, «Հանդիս Ամսօրեաբ», 1914, էջ 18-22։

4. Զեռագիր Վատիկանի, Cod. Vaticanani Armeni, № 2, fol. 34v։

5. Զանց կ'ընենք ծանրանալ այս շրջանին մասին, որովհետեւ Բ. Իշխանեան իր գերոյիշեալ գիրքին մէջ շատ մասրամասն քննած է արդէն։

29 Հոկտ. 1632ի մասնական ժողովի մը մէջ՝ կ'որոշուի յիշեալ հատորէն երեք օրինակ զբակել Պարսկաստան, Մովսէս Կաթողիկոսի, Խաչատուր Արքեպիսկոպոսի եւ Սրբառակէս Վարդապետ, որպէսզի սերտեն գրքին պարունակութիւնը եւ իւրացնելով՝ միշտէնուութիւն մը ստուգուի Զատիկի տօնակատարութեան նկատմամբ<sup>2</sup>:

9 Հոկտ. 1638ին ՀՍ մի ժողովին Քարտուղարը, Խնկոլի, հաջուեսութիւն մը կը կարդայ Փրոփականատայի տպարանին մասին, տալով նախ պատճական իշխառակութիւններ, թուելով զանազան Պապեցով ջանքերը ի նպաստ արեւելեան վերջուններով գիրքերու հրատարակութեան, Գրիգոր ՃԳ. Պապի համար ըսելով՝ թէ «տպագրեց արաբերէնով եւ հայրէնով Հաւատոյ դաւանութիւնը եւ Տարւայի սրբագրութիւնը (իմա Տօմար Գրիգորեան)»<sup>9</sup>: Նոյն Քարտուղարը 1641 տարւոյն մէջ ուրիշ հաջուետուութեան մը առիթով, դարձեալ կը կրկնէ թէ Գրիգոր ՃԳ. Պապ «Հինեց Հայկական տպարանը, տպելուաւ զանազան գիրքեր, Տօմարը եւ Հաւատոյ դաւանութիւնը»<sup>10</sup>: Մեր ձեռքը անցաւ Փրոփականատայի 1665ին պատրաստուած գրադարանի ցանկը<sup>11</sup>, ուր նշանակուած է թէ Հոյն կը պահուի «Pro fessio fidei Armenae, stampata ex Typographia Vaticana», որու

6. Acta, vol. 6, fol. 151-2, n. 2.
  7. Acta, vol. 8, fol. 134, n. 1.
  8. Cong. Part. vol. 2, fol. 31.
  9. *Uitg.*:  
Cong. Part. vol. 3, fol. 270.
  10. Fondo Vienna, vol. 22, fol. 195.

իր թուական նշանակուած է բացայայտ կերպով 1596, թուական մը որ չի համապատասխաներ Գրիգոր ՃԳ. ի դահակալութեան ըջանին (1572–1585), այլ Կղեմէս Հ. Պապին (1592–1605): Մեզմէ անկախ՝ Հ. Ն. Ալիքինեան տեսած ու նկարագրած է այս տպագրութիւնը<sup>12</sup>, եւ որով կրկին անդամ կը հաստատուի 1596 իր ճշգրիտ թուական հաւատոյ դասանութեան:

Պօլու Ե. (1605–1621) Պապի օրով, Հռոմի մէջ տպագրուած է հայկական զիրերով Մելքիսէթ Կաթողիկոսի նամակը՝ գրուած նոյն Պապին: Գրիգոր Կեսարացի առ Մելքիսէթ ուղղած նամակին մէջ, հաւանաբար դրուած 1614ին, Կաթողիկոսին կը համարձակի գրել. «Բան զամենայն մեծ չարիքն այս են, ով զքո ձեռագիրն ետուր Փափուն... եւ այս ձեռագրիս օրինակն՝ Փափին գրել է պասմայ դրով եւ յուղարկել ի Են, նոյնակս եւ յամենայն տեղիս, թէ Աղքան Հայոց ի մեր հաւատոն են դարձեր. այլ եւ ի Վանատիկ եւ յայլ բազում տեղիս զիր է զիրեր եւ յլարկեր, եւ այս դրոյն մէկն ի Համբիթ է եկեր, եւ զնորա մէկ օրինակն Աւետիս Կաթողիկոսն է տարեր ի հետոն, եւ զմի օրինակն Համթեցիքն մեղ էին յլրիկել... եւ զայս եկեալ թուղթա մեք ամենեքեան ականատես եղեալ ընթերցաք»<sup>13</sup>: թէ իրապէս Մէլքիսէթ Կաթողիկոսի յիշեալ նամակը տպագրուած է, ունինք ուգիշ ապացոյց մը, Լեհահայոց 25 Յուլիս 1631 թուակիր նամակը, ուղղուած Մոլսէս Գ. Կաթողիկոսի, ուր կը պատմեն ծագած խոռվութիւններու պատճառները, որոնցմէ առաջնուն՝ կը թուեն Մելքիսէթ Կաթողիկոսը, «որովհետեւ սա իրապէս միացած էր (Հռոմի), Պօղոս Ե. Պապի օրով, եւ որու զրկած էր իրա նույրակ Զաքարիա Վրդը, որ ներկայիս Պոլսոյ Արքեպիսկոպոսուն է: Այս բոլորը կարելի է ցոյց տալ նոյն Մելքիսէթ Կաթողիկոսի նամակէն, տպուած լատինական դիրքերու մէջ, որմէ օրինակ մը կը զբկենք (Սրբութեանդ)»<sup>14</sup>:

Համադրելով Գրիգոր Կեսարացիի եւ Լեհահայոց նամակները, կ'ուզենք եղրակացնել թէ 1614ին արդէն իսկ Հռոմի մէջ տպուած էր Մելքիսէթ Կաթողիկոսի նամակը, ու կը բջիջ Արեւելք ու Արեւմուտք:

12. Ակինենն Հ. Ն., Մոլսէս Գ. Տաքեւացի Հայոց Կաթողիկոսն եւ իր ժամանակը, Վիեննա, 1936, էջ 400 (Աղջ. Մատնդ. ձևիթ):
13. ՍՐՈՒԱՎԶԵՑՆԱՅՑ Գ. Վ., Թորոս Ալբար, Հայ. Բ., Պոլիս 1884, էջ 288–290: Տե՛ս նաեւ Ակինենն Հ. Ն., Աղջ, էջ 325–327:
14. Մեր արամագրութեան ունինք լեհահայոց այս նամակին իտալերէն թարգմանութիւնը: Նամակէն հասուած մը եւ անդ ամրող պատմական ըջանակը կարելի է գտնել՝ PETROWICZ G., L'unione degli Armeni di Polonia con la S. Sede, Roma, 1950, pg. 48:

### ՓՐՈՓԱԿԱՆՏԱՅԻ ՏՊՈՐԱՆԸ

**Պապերու կողմէ արեւելեան լեզուներով տպարան հաստատելու նպատակը մէկ էք . տպագրուած դիբքերը միսիոնարներու կողքին յարմարագոյն միջոցն էք տարածելու կաթոլիկ վարդապետութիւնը , դարձի քերելու արեւելեան Եկեղեցիները , որոնք անխուսափելի կերպով ունէին հերետիկոսութիւններ : Կղմէս Լ . 1599ին կը հաստատէ Հաւատոյ Ֆարածման ժողովը (Congregazione di Propaganda Fide) , որ քանի մը տարի կեանք ունենալէ յետոյ կը դադրի : Գրիգոր ԺԵ . 1622ին կը միշտահաստատէ , ու այնուհետեւ մինչեւ օրս մնացած է կանգուն :**

Փրոփականտայի (այսուհետեւ ՀՍ , իբր համառօպարիւն Հաւատափիւովի) քարտինալները 30 Յունիս 1626ի նիստով<sup>15</sup> , որոշում կ'առնեն բանալ առանձին տպարան , անկախ Վատիկանէն , հետեւեալ պատճառներուն համար .

ա . Եւրոպացի քարոզիչներ Արեւելք քարոզութեան մէկնելէ առաջ , այէտք էին տիրացած ԸՆԱԼ նոյն երկիրներու այբուբենին եւ քերականութեան .

բ . առաքելութիւններու մէջ քրիստոնէական վարդապետութիւն սորվեցնելու համար՝ անհրաժեշտ է գիրքը .

գ . Միսիոնարները , որպէսզի կարենան կոռուիլ հերետիկոսական սխալներու դէմ , անհրաժեշտորէն պէտք ունին վարդապետական դիրքերու .

դ . Հարկ է տպել փւրաքանչիւր առզի համար սրբազն արարութիւններու մատեաններ , սրբազնուած հերետիկոսութիւններէն :

Ուրբանոս Լ . Պապ (1623-1644) քաջալերելու համար քարտինալներու վերեւ առնուած որոշումները , հրահանդ կու տայ Վատիկանի տպարանի պատասխանատուին՝ որ ՀՍ .ի փոխ տայ արեւելեան տըպագրական գիրերու հայրերն ու մայրերը , որոնք Պօղոս Ե . Պապէն իրը անորոշածելի մէկ կողմ դրուած էլին : Նմանապէս հրահանդ կը արուի միսիոնարներուն՝ որ Հռոմ դրկեն արեւելեան լեզուներու այբունի նմոյշներ , լաւագոյն գրիչներու օրինակութեամբ<sup>16</sup> :

1626-7 տարիներուն ՀՍ .ի զանազան նիստերու նիւթ կը դառնայ տպարանը . այսպէս՝ 14 Յուլիս 1626ին կը մատածուի Stefano Paolino առնել լլաւական , արտրական եւ հայկական գիրերը , գնել ՀՍ .ի տըպարանի յատուկ գարաններու մէջ , որպէսզի գիրուութիւն ունենան պարանի յատուկ գարաններու մէջ , որպէսզի գիրուութիւն ունենան

15. Acta, vol. 4, fol. 74.

16. Fondo Vienna, vol. 22, fol. 622-623.

տպագրելու, համապատասխան լեզուներով, Աստուածաշունչ եւ Քրիստոնէական վարդապետութիւն<sup>17</sup>:

7 Սեպտ. 1626ին նիստին ներկայ կը գտնուի նաեւ Ուրբանոս Պապ, Վատիկանի եւ Paolinoի ունեցած արեւելեան գիրերու առնչութեամբ. Պապը Հարցը կը յանձնէ Քարտ. Բարբերինի որ քննէ<sup>18</sup>: Յաջորդաբար 21 Մայիս 1627ի նիստով Քարտ. Բենտիխօֆիոյ Ուրբանոս Պապէն գրաւոր հրահանգ հանել կու տայ, որ փութով իրագործուի նախկին տրուած հրահանգ մը, որ է Վատիկանի «Մատենադարան»էն ՀԱ. ի տպարանի փոխ տրուին արեւելեան գիրերու հայրեն ու մայրելը<sup>19</sup>: Այսպէս ՀԱ. տպարանը, գրեթէ տարուան մը ընթացքին կ'օժտուի 15 աղդերու տպագրական գիրերով, եւ նոյն տարուան մէջ կը տպուին յունարէն, արաբերէն, քաղցերէն եւ ուալ լեզուներով գիրեքեր, այնպէս որ Ուրբանոս Ը. 17 Դեկտ. 1627ի ժողովական նիստին կը գովիչ տպարանին վերատեսուչը Achille Venero<sup>20</sup>, որ քաջալերուած՝ տարի մը ետք տպարանը աւելի կը կատարելագործէ, եւ գիրերու տեսակները կը հասցնէ 23ի: Այս բոլորին համար կը ծախսուի նոյն ժամանակին համար ահազին գումար մը, 18.000 մէկուդ, առանց հաշուելու Վատիկանէն առնուած ու այլ նուէր եղած գիրերու տեսակները, որոնց համար ծախս չէ եղած:

Տպարանի նիստական չէնքը առաջին անգամ կ'ընայ Torre del Grillo ճամբուն վրայ, Հունվի ճիշտ կելքոնը: Նոյն այս տպարանին մէջ 1630ին լոյս տեսած է առաջին հայերէն գիրքը «Առաւել պարզաբնութիւն քրիստոնէական վարդապահութեան»: 1642ին ՀԱ. ի չէնքին մէջ կը շինուի համեմատաբար փոքր՝ բայց նոր տպարան մը, ուր կը փոխադրուին տպարանային բոլոր գործիքները: Սակայն տեսանելով ծախսի ծանրութիւնը, կը մտածուի յարի քաղաքի տպարաններէն մէկուն, որոշ պայմաններով, ճիշտ այնպէս ինչպէս Պիոս Ե. Պապը ըրած էր, գործնականին մէջ ճրուելով Սիքստոս Ե. Պապի կարմակերպած սքանչելի տպարանը: ՀԱ. ի ինկողի Քարտուղարը, քայլերուած կարդ. մը եռանդուն քարտինալներէ, որոնք նախանձախնդիր ՀԱ. ի անունին եւ համբաւին, ինչպէս նաեւ կաթողիկէ հաւատքը տպարածելու արգելք նկատելով եղած առաջարկը, կը պատրաստէ զանազան ջատագովական գրութիւններ, կարդալով քարտինալներու ժողովին, 12 նոյեմբ. 1642ին, 15 Փետր. 1644ին, միշտ շեշտելով՝ հիմնական անհրաժեշտութիւնը սեփական տպարանի մը,

17. Fondo Vienna, vol. 22, fol. 503.

18. Acta, vol. 4, fol. 119, n. 23.

19. Fondo Vienna, vol. 22, fol. 504.

20. Acta, vol. 4, fol. 322-3.

կարենալ դուծելու ի նպաստ առաքելութիւններուն . անիմաստ կը դանէր՝ երկար աշխատովթեամբ եւ ծախսերով հաւաքուած 23 ադ-գերու գիրերը ձրուել, յանձնելով օտար տպարաններու<sup>20a</sup>: Քարտի-նալները բաւականաչափ լուսարանուած, գրեթէ միաբրան կ'որո-չեն՝ ոչ միայն շարունակել տպագրական առաքելութիւնը, այլ ՀՍ·ի շնչքին մէջ կառուցանել նոր տպարան, դարուն պահանջներուն հա-մաձայն եւ ժամանակին բոլոր գիրութիւններով<sup>21</sup>. ինչ որ կը դոր-ծադրուի 1644 Յուլիսին:

Մինչեւ տպարանին վերջնական ձեւ առնելը, ՀՍ·ի ժողովը ու-նեցած է բազմաթիւ նիստեր ի նպաստ տպարանին, միշտ աւելի կադ-մակերպելով եւ կատարելագործելով տպագրութեան հայող կանոն-ները: Այսպէս.

30 Յունուար 1629ին կ'որոշուի տալ Stefano Paolinoի՝ ամսա-կան երեք սկուդ, որպէսպի վորքը տղաքններու սորվեցնէ գրաշարու-թիւն արեւելեան այն գիրերուն, որոնց գիրերը կը գտնուէին իր մօս: Նոյն նիստով կ'որոշուի որ ՀՍ·ի մէջ տպագրուած ամէն գիրքի ճա-կատին, տպագրուած գիրքին լեզուով, ինչպէս նաեւ իտալերէն կամ լատիներէն՝ գրուի սա բացարարութիւնը. «Փրոփականատայ Ֆիտէի պատուէրով՝ ճիշտէ:

7 Սեպտ. 1629ին կ'որոշուի որ ՀՍ·ի տպարանը տպուին միայն այն գիրքերը՝ որոնց համար ՀՍ·ի ժողովը հանած է յատուկ հրա-մանադիր (Decreto)<sup>23</sup>, ինչ որ իտամիւ կը պահուի յաջորդաբար:

3 Փետր. 1631ի նիստին կ'առաջարկուի արեւելեան լեզուով տը-պագրուած որեւէ գիրք՝ տպագրուի լատիներէն կամ իտալերէն բնա-գիրով կամ թարգմանութեամբ, որպէսպի Հոյն չափագրին հաւատքի կամ վարդապետական սխալները: Նոյն այս առաջարկը կը հաստատուի յատուկ հրամանադրով՝ 12 Ապրիլ 1631ի նիստով<sup>24</sup>:

19 Յուլիս 1638ին կ'որոշուի ՀՍ·ի տպարանէն լոյս տեսած գիր-քերէն 25 օրինակ չնորհել հեղինակին, որպէսպի բաժնէ ըստ կամս, քանի հեղինակներն են իրենց գիրքերուն ճրի սրբագրիչները<sup>25</sup>:

8 Հոկտ. 1638ին կ'որոշուի տպագրուած գիրքերը ծախել ՀՍ·էն որոշուած գիրնով, որպէսպի դրավաճառները սուլ ծախելով՝ արգելք չըլլան գիրքին ծաւալումին. եւ որով տպագրուած գիրքին ճակատին նշանակուի նաեւ գինը՝ տպագրուած գիրքին լեզուով<sup>26</sup>:

20a. Cong. Part., vol. 3, fol. 270-1, 282-8.

21. Acta, vol. 16, fol. 17-18.

22. Acta, vol. 6, fol. 207:

23. Fondo Vienna, vol. 22, fol. 504.

24. Անդ, fol. 505.

25. Անդ, fol. 624:

26. Անդ, fol. 510.

9 Դեկտ. 1638ի նկատով, երբ հարց կ'ելլէ ՀՍ.ի տպած գիրքերը ծախելու կամ ձրի բաժնելու մասին, կը զանազանութին երեք տեսակ գիրքեր. ա. Քերականական, բ. Վարդապետական, բարոյական ու հոգեւոր, գ. Ծիսական: Առաջին երկու տեսակները՝ կարելի է թէ՛ ձրի բաժնել եւ թէ՛ որոշուած գինով մը ծախել, իսկ երրորդ տեսակը՝ տպածել ձրի<sup>27</sup>:

17 Յունուար 1639ի նիստը, որ կը գումարուի Ուրբանոս Պապի ներկայութեան, յատուկ Հրամանադիրով կ'որոշուի զրել զանազան երկիրներու Առաքելական նուրբակներու, որպէսզի հսկեն եւ գիրքերը ծախուին ՀՍ.ի նշանակած գիներով<sup>28</sup>:

Ստեփան Պավլինոյ (Stefano Paolino)

Ստեփան Պավլինոյի անունը սերտ կերպով միացած է ՀՍ.ի տպարանին, անոր ծաղուամի օրերէն սկսեալ: ՀՍ.ի տպարանը հաստատուելէն շատ տարիներ առաջ՝ այս անձը ծանօթ էր իբր տպադրիչ, աշակերտած տպագրական գիրեր փորագրող շատ նշանաւոր Gio. Battista Raimondiի, որ Սիքստոս Ե. Պապի տպարանին համար պատրաստած էր նաեւ հայկական տպագրական գիրեր: Պավլինոյ գիտէր ուրեմն որ 1585–1590 թուականներէն իր վարպետին փորագրած հայկական գիրերը կը հանդէին Վատիկանի տպարանը. եւ որով դիմում կը կատարէ ստանալ զանոնք, հայերէն լեզուով գիրքեր տպագրելու համար, շատ հաւանաբար ի հաշիւ ՀՍ.ի: Դիւանի արձանադրութիւններէն կ'եղակացնենք թէ 13 Փետր. 1623ին՝ Պավլինոյ Վատիկանի տպարանէն առած է, յատուկ առացագիրով, 163 լիսլրէ ծանրութեամբ գիրեր, զրուած անտուկի մը մէջ, որու երկարութիւնն է երկուքուկէս թիզ, երկու թիզ եւ երկու մատ՝ լայնութեամբ: Բացի ասոնցմէ ըստացած է 18 փայտէ հայկական գիրեր, որոնք բոլորը պիտի ծառաբէն տպելու հայկական գիրքեր<sup>29</sup>:

Գիրերը ստացած տարին, այս է 1623ին, Պավլինոյ լոյա կը հանէ հայերէն լեզուով երեք գիրք:

ա. Ալբուգիենք Հայոց, էջ 16.

բ. Միաբանութիւն Հայոց լոնդ Հռոմէական Սուրբ Եկեղեցւոյ, էջ 32.

գ. Քրիստոնէական վարդապետութիւն:

Եկեղեցակուած այս գիրքերը ՀՍ.ի տպարանի սեփականութիւն

27. Ան, fol. 511-2.

28. Ան, fol. 512:

29. SC. Stamperia, vol. 1, fol. 89.

են, ու ՀՅ. փ. տպարանի 1667ին տպագրուած գրացուցակին մէջ նշանակուած են, միւս աղջերու ժախու գիրքերու կարդին<sup>30</sup>:

1626ին, երբ նոր կը սկսի գործել ՀՅ. փ. տպարանը, Պաւլինոյ կ'ըլլայ առաջին խանդավար աջակիցը, գրեթէ անձամբ դլուխ անցնելով գործին, տրամադրելով իր ունեցած գիրերը, դառնալով առաջին եւ գլխաւոր աշխատաւորը: Մեր կարծիքով Պաւլինոյի հայկական տպագրական գիրերու ձեւը բոլորովին նոյն են վատիկանեան զիրերուն, որոնց հայրերն ու մայրերը փոխ առած էր Վատիկանէն: / Փոխ առած գիրերը, որոնց համար ստացածից թողած էր, առած էր՝ ևտ դարձնելու պայմանով, շատ հաւանաբար՝ յետ անոնց վրային շինելու ինքն իրեն համար սեփական գիրերը: Գուցէ այս ձեւով բացատրուի թէ ինչպէս Ուրբանոս Պապին հրամանով ՀՅ. փ. նորակառոյց տպարանին անցած ըլլան հայկական գիրեր՝ թէ՛ Վատիկանէն եւ թէ Սո. Պաւլինոյին:

Տեսանք արդէն որ ՀՅ. փ. 30 Յունուար 1629ի նիստով կը սահմանուի՝ տալ ամսական երեք սկսուդ, որպէսզի Պավլինոյ աշակերտներու սորվեցնէ գրաշարութիւն, իր մահէն վերջ գործը կարենալ շարունակելու համար: 3 Փետր. 1632ին կ'որոշուի 6 սկսուդի բարձրացնել ամսականը, մէշտ նոյն նպատակին համար<sup>31</sup>: Պաւլինոյ մինչեւ վերջին շունչը, այն է 1642, գործած ըլլալու է ի նպաստ ՀՅ. փ. տըպարանին:

Շատ հետաքրքրական է ՀՅ. փ. Փողովին 24 Սեպտ. 1640 թուականի նիստը, ուր քարտինալները նկատի առած Սո. Պաւլինոյի յառաջացած տարեքը, ու մտածելով որ անոր մահէն վերջ արեւելեան լեզուով գիրերը կրնան վտանգի ենթարկուիլ, Պաւլինոյի նման մասնադէտ եւ հասկցող անձի մը պահսկելով, կը մտածեն առաջարկել իրեն՝ տպագրութիւնը բոլոր այրութեններուն, որպէսզի անոնց վրայէն դասաւորուին գիրերը՝ համապատասխան դարաններու մէջ<sup>32</sup>: Քարտինալներու այս տեսութիւնը կը ներկայացուի Ուրբանոս Լ. Պապին, որ ոչ թէ օպտակար՝ այլ անհրաժեշտ կը նկատէ նման առաջարկի մը գործադրութիւնը:

9 Նոյեմբ. 1640ի նիստին կը զեկուցուի նախորդ նիստի որոշումներն գործադրուած ըլլակը, ու կրկին անգամ կը յանձնուի Պաւլինոյի, որպէսզի քննէ եղած աղջեր գրադրութիւնը, եւ եթէ պակասներ գըտ-

30. ՀՅ. փ. տպարանին առաջին տպագրուած գրացուցակը կը կրէ 1667 թուականը, որու միակ օրինակը կը բանուի ներկայի ՀՅ. փ. գրադրամնը, գրուած ուսումնականներու առձեռն տրամադրութեան:

31. Fondo Vienna, vol. 22, fol. 506.

32. Acta, vol. 14, fol. 183, n. 30.

Նելու ըլլայ՝ նոր տպագրութեամբ ամբողջացնէ առաջին տպագրութիւնը:

Այս գէպեքը էն երկու տարի ետք, այն է 12 նոյեմբ. 1642ին, մասնական ժողովի մը ընթացքին, երբ քարտուղարը կը համառօտէ տպարանին ի նպաստ եղած գործերը, կրկին անդամ կը յիշէ վերի դէպքը՝ իրար պատմական եղբրութիւն, [թէ] երկու տարի առաջ Մտ. Պալմինոյի Կովանաւորովթեամբ՝ ստպագրուած են 23 ազգերու այրութենները, գործ մը՝ որ ատենին կատարուած է, քանի երկու տարի վերը (1642ին) նոյնը կիթէ գործադրուելու ըլլագ՝ պիտի չներկայանար նախկին կատարելութեամբ, քանի այլեւս տկարացած էր Պալմինոյի տեսութիւնը<sup>33</sup>:

Սար. Պաւլինոյի ձեռքբոլ տպագրուած 23 արդերու արքուկմնը, ո-  
րու մէջ նաեւ հայերէնը, օրինակ մը պահուած, չ ՀՅ. կ դիւնանը<sup>34</sup>: Թուղթին մեծութիւնն է  $60 \times 43$  սմ., Հնագ սինէերու մէջ. առաջին  
սինի վրայ երրորդ տեղը կը գրաւէ հայերէնը,  $9,7 \times 4,3$  սմ. մե-  
ծութեամբ. իբր վերնագիր ունի Alphabetum Armenum, ընդ ա-

### *Alphabetum Armenum.*

ԵՐԵՎԱՆԵՍՏՈՒՄ-ՀԱԽԻ-ԽՈՏԱԿ-ՉՎԱՌ  
ՄՅԱՆՇԱՌՊԱՐԱ-ԱՐԱՎԱՐ-ՏՐԵՎԻՓՎՈՇ  
աբբեգգեգցեզզըլըէթթժիկիւլխոմհկհճղզմ  
յայնշառչապպըջըոսպվուրրոցցփիօւքքֆիւց աբ դ  
դեղէթթժիկւլիյծկ հձեցր տշպդքոմն քուր մե  
ամենին միմէմնմամկլսմիմն հոհու շուր

մէնը վեց տող, որոնց առաջին երկութք՝ պիլսագիրներն են, յաջորդ երկութք՝ տպագրական բոլորգիրը, սկրջին երկու տողերը՝ պատիւով գիրերը, միացած գիրերն ու կէտաբրութիւնն է<sup>35</sup>:

33. Cong. Part., vol. 3, fol. 282-288.

34. SC. Stamperia, vol. 1, fol. 120.

35. Բազմաթիվությունը պարունակությունը գեղագիտականը հետեւականը են. 1. Aetiopicum, 2. Arabicum, 3. Armenorum, 4. Barmanum, 5. Brammaticum, 6. Chaldaicum antiquum, 7. Chaldaicum, 8. Cophustum, 9. Graecum, 10. Hebraicum, 11. Hibernicum, 12. Ibericum seu Georgianum, 13. Illyricum Cyrilli, 14. Illyricum Hieronimi, 15. Grandonicum, 16. Malabaricum, 17. Slavo-Moscum, 18. Persicum, 19. Rabbinicum, 20. Samaritanum, 21. Syriacum, 22. Tangutanum, 23. Tibetanum.

«Քրիստոնէական Վարդապետութիւն» (տպ. 1623ին և 1630ին)

ՀՅ. ի տաղաբանին առաջին եւ զիմանալոր նպատակը եղած է տպել ու տարածել Աստուածաշունչն ու Քրիստոնէական վարդապետութիւնը. սա կը յայտարարուի 14 Յուլիս 1626ի նիստին<sup>36</sup>:

Դրուած ծրագրին համաձայն կը սկսի տպագրութիւնը «Քրիստոնէական վարդապետութիւն», միշտ իրք հիմ ունենալով Ս. Բելլարմինոսի Քրիստոնէականը: Այսպէս՝ նախ կը տպուի արարերէն լեզուով՝ 1627ին, ապա յունարէն՝ 1628ին, ու հակառակ ոք հայերէնը տպուած էր 1623ին Ստ. Պաւլինոյի՝ 1630ին կրկին կը տպագրուի, հայերէն եւ իտալերէն լեզուով: Հայերէնին կը յաջորդէ քաղդերէնը՝ 1633ին, լատինատառ ալաւերէնը՝ 1640ին, ալպաներէնը՝ 1644ին եւն::

Երկու անգամ, ուրեմն, տպագրուած է Քրիստոնէական վարդապետութիւնը, 1623ին և 1630ին: 24 Յունուար 1623ի նիստով կ'որոշուի չորս Դոմենիկեան քարոզիչ դրկել Նախիջեւան, որպէսզի դասաւանդեն 30 աշակերտներու համար բացուելիք դպրոցին մէջ. առայս կը սահմանուի տարեկան 300 սկսուդ: Նոյն այս նիստով, շատ հաւանաբար աջքի առջեւ ունենալով Նախիջեւան բացուելիք վարժարանը եւ անոր անմիջական պահանջը, կ'որոշուի տպագրութեան յանձնել Ս. Բելլարմինոսի Քրիստոնէական Վարդապետութիւնը, որ արդէն փակ հայերէնի թարգմանած էր Պետրոս-Պօղոս հայ քահանայ մը, միաժամանակ սահմանելով որ տպագրելիք գիրքէն բաւարար թիւ ուով օրինակներ ողկուին «Միաբանութիւն Հայոց ընդ Հոռմէական Սուրբ Եկեղեցւոյ» գրքին հետ, նոյնպէս տպագրելիի<sup>37</sup>:

Առնուած որոշողութեան համաձայն՝ տպագրութեան հրահանետ տրուած ըլլալու է Ստ. Պաւլինոյի, որ յաջորդ ամսուն Փետրուարին, ինչպէս տեսանք, փոխ առնելով Վատիկանէն հայկական գիրերը, տարին չաւարտած՝ կը տարէ գիրքերը:

Տպագրութեանէն շրջ տարի մը ետք, Ս. Ժողովին կողմէ կը սկսի բաշխուիլ նորատիպ Քրիստոնէական գիրքը, որու մասին հետեւեալը կրցանք գտնել ՀՅ. ի գիւտանէն.

17 Դեկտ. 1624ի նիստին կը զեկուացուի թէ հայերէն գիրքերու առաջին ծրար մը, սահմանուած միսիոնարներու համար, արդէն հասած են Հոռմէն Պոլիս, անկից Նախիջեւան շաբունակելու համար<sup>38</sup>:

21 Մայիս 1625ին Անդոնայի Եպիսկոպոսը կ'իմացնէ ՀՅ. ի Քարտուղարին, թէ հաղիս ընդունի հայկական գիրքերով լեցուն սնտուլ կը, առաջին ասմանով ճամբուլ պիտի հասցնէ Վենետիկի Առաքելա-

36. Fondo Vienna, vol. 22 fol. 503.

37. Acta, vol. 3, fol. 26-27.

38. Acta, vol. 3, fol. 116, n. 7.

կան Նուիրակին<sup>39</sup>: Նոյն Եսպիսկոպոսը 25 Մայիս 1625 թուակիր նամակով կ'իմացնէ՝ գիրքերուն Հռոմէն հասած ըլլալը, խոստանալով փութով ճամբայ դնել գէպի Վենետիկի<sup>40</sup>:

Պոլսոյ Փրանսական գեսպանը 22 Յունիս 1625 թուակիր նամակով կ'իմացնէ ՀՍ. Նախարարէն՝ թէ Քրիստոնէական զիրքերուն առաջին խումբը ճամբայ հանած է տէպի Նախիջեւան, ու մնացած 20 օրինակներն ալ ոյն օրերուն ապահով միջոցներով զրկած է նախորդներու ետեսէն<sup>41</sup>: Նոյնը կը Ալայէ Պոլիսէն Դոմենիկեան Կարդէն Ֆր. Ճուղինիանի, ըսելով թէ Քրիստոնէական զիրքերու սնառուկը զրկած է Նախիջեւան՝ Օգոստինոս Բաղենցի, նոյն թեմի ապագայ Եպիսկոպոսին<sup>42</sup>:

1626-27 թուականներուն, Արիմի մէջ կը գտնենք Դոմենիկեան Կարդէն Ֆր. Էմիտիոյ Բորդիլի, մեկնած Հռոմէն իբր միսիոնար այդ քաղաքին: Նամակներուն մէջ, ուղղուած ՀՍ. Ժողովին, կու տայ բաղմաթիւ տեղեկութիւններ նոյն քաղաքին Հայոց մասին, հայ եկեղեցականներու եւ Եպիսկոպոսներու իրենց հետ ունեցած սիրալիր վարդունքին մասին, յորդորելով ՀՍ. Քարտուղարը՝ որ անոնց զրկէ նորատիզ Քրիստոնէական վարդապետութիւնէն օրինակներ<sup>43</sup>: Նոյն միսիոնարը, 14 Յուլիս 1627 թուակիր նամակով, կ'իմացնէ թէ Երուսալէմին Արքման հասած է Կարասպետ Արքեպոս, սրբակենցալ ու քաջ քարողիչ, որու քարոզներուն ներկայ կ'ըլլան 2.000է աւելի հաւտացեալներ: Կարասպետ Արքեպոս. Ֆր. Էմիտիոյի հետ տեսակցութեան մը ընթացքին կը յայտնէ՝ թէ Հռոմ տապագրուած Քրիստոնէականներէն 150 օրինակ հասած է Երուսալէմ, զրկուած Ուրբանոս Պալէն, եւ թէ վներ կարգացած եւ հաւնած է անոր պարունակութեան<sup>44</sup>:

1623ին տպուած Քրիստոնէական գիրքին տպաքանակը անծանօթ է մեղի. 1630ին զայն կրկին տպագրելը, հայերէն եւ խոալերէն, մեղի այնաբէս ենթագրել կու տայ՝ որ սակաւաթիւ եղած ըլլալու են 1623ի տպուածները, եւ կամ բաժնելով՝ քիչ օրինակ տրամադրելի մնացած էր<sup>45</sup>:

39. SOCG, vol. 293, fol. 271.
40. SOCG, vol. 293, fol. 272.
41. SOCG, vol. 183, fol. 582.
42. SOCG, vol. 293, fol. 263.
43. SOCG, vol. 209, fol. 582-3.
44. SOCG, vol. 113, fol. 340-1.
45. ՀՍ. Պապարանին 1773ին տպուած գրացուցակը, էջ 15, հետեւեալ ծանօթութիւնը կու տայ այս գիրքին նկատմամբ: «1623ին, այսինքն Փրոփ. Ֆիտէի տպարանը հաստատեցն երեք տարի առաջ, Աստ. Պաւէիոյ տպան է ԵՄիաբանութիւն Հայոց Եկեղեցոյն ընդ Լատինացի եւ Բնուանդակութիւն քրիստոնէական վարդապետութեան», հայերէն գիրով եւ լեզուով, որոնցմէ օրինակները յաջորդարար դեռ կը թափառէին տպարանի շտեմաբանը:

1630ի Քրիստոնէականն ալ անշուշտ քաշնուած է թէ՛ Հռոմ հ-կող հաւատացեալներու եւ թէ դրկուած է միսիոնարներու: 1637ին հարիւր օրինակ դրկուած է Երուսաղէմ Վեղարաւորներու մեծաւոր՝ Ֆր. Անդրէս ՏԱՐՔՈՂԻ, որ 18 Նոյեմբ. 1637 թուակիր նամակով կ'իմացնէ Ս. Ժողովին՝ զերքերուն ատանալը եւ զայն հետեւեալ կերպով բաժնած ըլլալը<sup>46</sup>:

- 10 օրինակ Հալէպի Վեղարաւորներու մեծաւորին.
- 5 » Գահիրէի քարողիչներուն.
- 3 » Կիպրոսի Վեղարաւոր մեծաւորին.
- 10 » Դամակոսի քարողիչներուն.
- 5 » Գահիրէի Վեղարաւորներու մեծաւորին.
- 15 » Բաքելոնի Վեղարաւորներու մեծաւորին.
- 10 » Թրիփորիի եւ Սայիտայի Վեղար. մեծաւորին.
- 10 » Վրաստանի Թէարէնեաններուն.
- 10 » Հալէպի Յիսուսեանց մեծաւորին.
- 20 » Հալէպի Կարմեղական մեծաւորին:

Անկախ այս 100 օրինակներէն, Հալէպի Յիսուսեաններէն Հ. Կիրովամու Քուէյրօտիո (Queiroto), 8 Օգոստ. 1638 թուակիր նամակով կը գրէ ՀՍ. Քարոտուղար ինկուլիի, իմացնելով Հալէպի մէջ բացուած դարոցին մէջ հայ աշակերտներու գոյութեան մասին, եւ թէ չնորհակալութեամբ ընդունած է Հռոմէն 8 օրինակ Քրիստոնէական վարդապետութիւն, տպուած 1630ին<sup>47</sup>:

Այս գիրքին մասին խօսած ատեն՝ կ'ուզենք նշել թէ ՀՍ. ի դեւանին մէջ հանդիպեցանք ակնարկի մը «մեծ» եւ «փոքր» օրինակներու: Կարապետ Վրդ. Երեւանցի, որ 1643 թուականէն Հռոմ էր, եւ 1651ին ՀՍ. ի կողմէ կը դրկուի Երեւան, երկու աղերսագիր կը ներկայացնէ, յնողեղով զանազան գիրքեր՝ հետը տանելու համար: Առաջին աղերսագիրը գրուած է 28 Օգոստ. 1651ին, բատիներէն լեռուով<sup>48</sup>, ուր զանազան գիրքերու շարքին կը յիշէ.

«Doctrina Cristiana - Magna (Մեծ), Armeno-Italiano, № 10,  
Doctrina Cristiana - Parva (Փոքր), № 40».

Երկրորդ աղերսագիրը, 1651 թուականով, գրուած է Խոտալերէն<sup>49</sup> հետեւեալ կերպով.

«Dottrina Christiana del S. Bellarmino, № 5,  
Dottrina Christiana piccola (Փոքր) armena, № 20»:

- 46. SOCG, vol. 107, fol. 78-80.
- 47. SOCG, vol. 118, fol. 114.
- 48. SOCG, vol. 292, fol. 278.
- 49. SOCG, vol. 292, fol. 446.

Այս կերպով կը փաստուի գոյութիւնը երկու Քրիստոնէականներուն: Մեր կարծիքով, փոքր ըսելով կը հաւաքցուի 1623ի տպագրութիւնը, եւ կամ 1630ի տպագրութեան միայն հայերէն բնագիրը, ինչ որ անհաւանական կը թուի: Փոքր Քրիստոնէականը արտաքին ծաւալով ալ պէտք կ' նուազ տարածուն եղած ըրբայ, քանի Կարապետ Վրդ: կը համարձակի խնդրել անկէ 20 կամ 40 օրինակ:

1 Սեպտ. 1650 թուականը կրող ՀՅ. ի տպարանի շտեմարանի ցանկին համաձայն, 1630ին տպուած Քրիստոնէականէն մնացած է 450 օրինակ<sup>50</sup>: 1660 Մարտ-Ծունի ամիսներուն պատրաստուած ուրիշ ցանկի մը համաձայն՝ նոյն գիրքէն մնացած է 394 օրինակ<sup>51</sup>: Ցովհաննէս Արքեալ. Քէրէմովիլէ, երբ հովուական պաշտօնով Հոռմէն կը դրկուի Լիլոռոնոյ, 4 Սեպտ. 1663 թուականով աղերսագիր կը ներկայացնէ՝ ունենալու համար կարգ մը գիրքեր, Քրիստոնէականէն կը խնդրէ 6 օրինակ: Նոյն աղերսագրին վրայ քարտուզարութիւնը նըշանակած է 6 օրինակներու յանձնումը, եւ թէ շտեմարանին մէջ մը նացած է 136 օրինակ<sup>52</sup>:

Հետաքրքրական է հոս յիշել թէ Վենետիկի Առաքելական նուիրակը 30 Սեպտ. 1651ին կ'իմացնէ ՀՅ. ի նախագահին, Քարտ. Փան-Ֆիլոյի, թէ հայ ազնուական մը Վենետիկի մէջ կ'ուղէ վերատպել Բելլարմինոսի Քրիստոնէական վարդապետութիւնն ու հայ Պատարագամատոյցը. ու Նուիրակը մտածերով թէ այդ երկու գիրքերն ալ անցեալին տպուած են Հոռմէն մէջ, եւ վերատպուելով՝ կը նայ արգելք հանդիսանալ ՀՅ. ի ծրագրիներուն, իսուհեմութիւն կը համարի լուրը Հոռմէի հարդորքելը<sup>53</sup>: Զարցը կը դրուի ժողովի, ու 30 Հոկտ. 1651ի նիստով, ժողովը համաձայն կը գտնուի տպագրութեան, պայմանով որ հայերէն եւ իտալերէն օրինակները՝ տպագրութենէն առաջ քննը-էին մասնագէտ անձէ, որպէսզի ներս չապրդին սիմաները<sup>54</sup>:

### «Փառք ի քարձումն»ի թալք (տպ. 1637ին)

1626 թուականէն, երբ սկսած է գործել ՀՅ. ի տպարանը, մինչեւ 1641, գործնականին մէջ տպուած է միայն 1630ի Քրիստոնէականը: Ունինք սակայն դիւանական ակնարկներ՝ տպագրութենէն առաջ քննը-էին մասնագէտ անձէ, որպէսզի ներս չապրդին սիմաները<sup>55</sup>:

1637ին:

Լատին եկեղեցույ մէջ սովորութիւն է խորանի վրայ գնել փոքրիկ գարդարուն շըշանակներ, որոնց մէջ գործած ըլքան արօթքներ,

50. SOCG, vol. 363, fol. 218.

51. Fondo Vienna, vol. 22, fol. 76-7.

52. SOCG, vol. 223, fol. 170.

53. SOCG, vol. 292, fol. 440.

54. Acta, vol. 20, fol. 113, n. 19.

պէս Փառք ի բարձունս աղօթքը ամբողջութեամբ, կամ լուացայց սրբութեամբ զձեռս իմ աաղմոսը, կամ ի սկզբանէ կը բանն Յոլհաննու Աւետարանին առաջին դլուխը: Զանազան տեսակի այս գրութիւնները՝ լատինները մէկ բառով կը կոչեն «Carta Gloriae», ակնարկելով Փառք ի բարձունս աղօթքին:

1667ի ՀՍ. ի տպագիր գրացուցակին մէջ, Հայկական զիրքերու ցանկը ունի հետեւեալ գրութիւնը. «Carta di Gloria, Aria Armene, Typis S. Cong. 1637, in folio aperto», գործնականին մէջ բաց էջ մը եղած ըլլալու է, ուսկից աղօթքները կամ գրութիւնները կտրելով՝ կը դրուէին շրջանակներու մէջ: Թէ արդարեւ այս գրութիւնները կը ծառայէին զարդարելու խորանները, կ'եղակացնենք նոյն 1667ի գրացուցակին, ուր սլաւական գիրքերու ցանկին մէջ բացայատ կերպով կը գրէ «Carta di Gloria, per li altari (խորաններու համար) in folio aperto», առանց նշանակելու տպագրութեան թուականը:

ՀՍ. ի գիրքերու շտեմարանի զանազան ցանկերու մէջ կը հանդիպինք այս թուղթին. այսպէ 1 Սեպտեմբեր 1650ին պատրաստուած ցանկին մէջ «Carte di Gloria col carattere Armeno, copie 60»<sup>55</sup>: 1665 Օդոսոս. ամսուն պատրաստուած ցանկի մը համաձայն՝ ՀՍ. ի գրավաճառը ծախու տրամադրելի ունի 146 օրինակ<sup>56</sup>:

1765ի ՀՍ. ի տպագիր գրացուցակը կը նշանակէ նոյն թուղթին երկրորդ տպագրութիւնը, կատարուած 1728ին, կարմիր եւ սև մելանով, աւելի գեղեցիկ կերպով ներկայացնելու համար աղօթքները: Ցուցակը կը գրէ. «Carta, quam dicunt Glorie, 1728, in folio in 4, aperto. Nigra et rubra»:

Յայսամաւորքի տպագրութեան գաղափարը

ՀՍ. ի ժողովը, ինչպէս ակնարկեցինք, հաստատուած էր տարածելու համար կաթողիկէ վարդապետութիւնը, մաստնանշելու Արեւելեան Եկեղեցիներու իրենց «մոլորութիւններ»ը, որպէսզի ամէնքը ուղղուելով Հոռմի՝ կազմեն մէկ Եկեղեցի: Այս էք այդ գարուն Հոռմի Եկեղեցիին մտայնութիւնը, եւ գրեթէ ի յառաջազունէ այն համոզումը ունիք՝ թէ Արեւելեան Եկեղեցիները նոյնին իսկ գործով ունին մոլորութիւններ, ըլլա՛յ իրենց ծիսական գիրքերուն մէջ, ըլլա՛յ վարդապետութեան մէջ, ըլլայ նոյն իսկ իրենց Աստուածաշունչին մէջ: Եւրոպացի միսիոնարները այս համոզումով կը մեկնէին Հոռմէն, ու ջանքն ունիքն իրենց նամակներով միշտ աւելի ցոյց տալ Հոռմի՝ իրենց ըրած ճիգերը այս ուղղութեամբ: Հոռմ, նոյն այս մտայնութեամբ, հոգեպէս պատրաստ էր լսելու իր միսիոնարներէն՝ ինչ որ

55. SOCG, vol. 363, fol. 218.

56. Fondo Vienna, vol. 22, fol. 195.

անոնք գրէին, ու անոնցմէ ստացած լուրերուն համաձայն կ'առնուէին որոշակի:

Այս ուղղութեամբ շատ են մեր ունեցած դիւանական փաստերը, որոնցմէ մէջ կը լրերենք հատուած մը միայն, ուրիշ պատճեած առիթի թողով ամբողջութիւնը:

Իտալացի Դոմինիկեան քարոզիչ, Հ. Էմիտիոյ Բորդիլի, Խտալիոյ Ասքոլի քաղաքէն, 1625 տարւոյն վերջաւորութեան կը դրկուի Խրիմ, ուր կը գտնէ հայ Վարդապետներ, որոնք զինքը կ'ընդունին սիրով եւ քրիստոնէական հոգիով, այնքան որ էմիտիոյ կ'առաջարկէ Քարտինալներու՝ չնորհակալութեան գիր մը ուղղել անոնց Հռոմէն:

Էմիտիոյ գիր ժամանակ վերջ, ՀՄ. ի ուղղած նամակներուն մէջ կը սկսի պարզել Հայոց մոլորութիւնները. այսպէս, 15 Մայիս 1626ին կը գրէ՝ թէ խօսած է հայ երեք քարտինալներու հետ, որոնց համաձայն Քրիստոս յարութենէն եսք դժոխիք իջնելով ազատած է դատապարտեալները. թէ մեռեալներու հոգիները ո՛չ դժոխիք կ'երթան եւ ո՛չ արքայութիւն. թէ մանուկներու կը տրուի հաղորդութիւն, եւ թէ չափահասները կը գդուշանան հաղորդուելէ՝ իրենց անարժանութեանը համար: Էմիտիոյ այս ամէնը կը վերագրէ տպագրուած գիրքերու պակասին, եւ որով կ'եղագացնէ թէ հայ Վարդապետներն անզամ անկարող գն վետնալ ճշմարտութիւնը<sup>57</sup>: 17 Հոկտ. 1628ին կը շարունակ գրել նոյն միսիոնարը, թէ հայերը նորածին մկրտեալին կու տան Ս. Հաղորդութիւնը եւ մատին ծայրով նաեւ սրբագրծուած գինիէն, եւ թէ այր մարդիկ Զատկին կը հաղորդուին ոչ ծընդադիր՝ ամ կանգունէ<sup>58</sup>:

Այս եւ ասոնց նման լուրեր Ս. Ժողովը քննութեան կ'ենթարկէ. նախ 17 Հոկտ. 1628ին, ուր նկատած մը իմի հայ եկեղեցականներու բարեացակամ տրամադրութիւնը, կը զրկեն 1584ին տպուած Տօմար Դրիգորեանին օրինակներ, որպէսզի հայերը զայն որոշեդրեն՝ փոխանակ Յուլիան տառարին<sup>59</sup>: 18 Դեկտ. 1628ի նիստով, յետ գովելու կ-միսիոնիկ առաքելական խամնը, կ'որոշուի հրահանդ դրկել իրեն, որպէսզի շարադրէ ամբողջական գրքոյկ մը՝ Հայոց միսալներուն մասին: Եւ որովհետեւ նոյն քարոզիչը դրած էր թէ հայերը մեծ պաշտամունք ունին Յայսմաւուրքին հանդէպ, աւելի՝ քան Աստուածաշունչին, եւ թէ ճիշտ Յայսմաւուրքիններուն մէջ է պլիսաւորաբար Հայոց միսալներն ու մոլորութիւնները, հրահանդ կը տրուի որ Յայսմաւուրքի ճեռագիտներ օրինակ մը զրկէ Հռոմ, որպէսզի սրբագրուելով տպագրուի, եւ այնպէս տարածուի Հայոց մէջ<sup>60</sup>:

57. SOCG, vol. 112, fol. 386-388.

58. SOCG, vol. 147, fol. 253.

59. Acta, vol. 6, fol. 151-2, n. 2.

60. Acta, vol. 6, fol. 179, n. 10.

Էմիտիոյ կը խոստանայ շարադրել պահանջուած գրքոյկը, սակայն 30 Ապրիլ 1630 թուակիր նամակով՝ Ս. Ժողովի քարտուզարին կը յայտնէ Յայսմաւուրք մը դրկելու իր անկարողութիւնը, պատճառ բերելով անոր սակաւաթիւ ըլլալը, եւ կամ օրինակել տալու պարագային՝ շատ սուր արժելը. ու կ'առաջարկէ նորնը բերել տալ լեհաստանէն, ուր անշուշտ կը տպնուէին օրինակներ<sup>61</sup>:

Մինչ այս 1630ին ՀՍ. Փ. տպարանը կը տպուի Քրիստոնէական վարդապետութիւնը, ջանալով ձեռք բերել ձեռագիր Յայսմաւուրքը: Հարցը լուրջի առնուած ըլլալով, 15 Յունիս 1630ի նիստով որոշում կ'առնուի գրել Հալէապի Վեղարաւուներու մեծաւորին, որ հետաքրքրութիւնը այս հարցով, եւ անձամբ Յայսմաւուրքը հետը բերէ Հոռոմ: Նմանապէս նոյն նիստով կը մտածուի գրել Նախիջեւանի Արքեպիսկոպոսին, Օգոստինոս Բաշենցի, որպէտի սրբադրուած Յայսմաւուրքը մը հասցնէ Հոռոմ: Նոյն այս նիստին կը զեկուցուի թէ Հալէապէն հասնելիք ձեռագրին օրինակութիւնը՝ Ս. Ժողովին պիտի արժէ 80 րէալ, գին մը որ շատ նպաստաւոր կը նկատուի, համեմատած ձեռագրին ընդարձակութեան<sup>62</sup>: ՀՍ. Փ. Ժողովը գոհ էր նման գործի մը ձեռնարկած ըլլալուն, որովհետեւ Խրիմի ու Պարսկաստանի միսիոնարներէն իմացած էր՝ թէ Յայսմաւուրքը սրբագրելով տպելու պարագային՝ մեծ նպաստ ձեռք բերուած պիտի ըլլար կաթողիկէ հաւատքին՝ համար<sup>63</sup>:

Հալէապի մէջ շուտով կը ձեռնարկուի Յայսմաւուրքի ընդօրինակութեան. Վեղարաւուներու Մեծաւորը 30 Օգոստ. 1630 թուակիր նամակով կ'իմացնէ՝ կէաէ աւելին օրինակուած ըլլալը, փնդրելով որ շուտով զրկուի իրեն 80 րէալը<sup>64</sup>: Մինչ այս Հոռոմէն հրահանգ կը դըրկուի Պարսկաստանի Կարմեղական միսիոնարներուն, յատկապէս Հ. Եփիֆանիոյի, որ այլեւս հետամուտ չըլլան Յայսմաւուրքին, քանի Հալէապէն կամ Նախիջեւանէն պիտի համեմէր օրինակը<sup>65</sup>:

ՀՍ. Փ. Ժողովին, որ այնքան հետամուտ էր Յայսմաւուրքի սրբագրութեան եւ տպագրութեան, շատ հաւանագրար մեծապէս հաճոյ անցած ըլլայ այն խօսակցութիւնը՝ որ պատահած է Նոր Զուղայի Առաջնորդ Խաչատուր Կասարացիի և Կարմեղական Էմիտիոյի միջեւ: Սա վերջինս կը գրէ, 25 Սեպտ. 1630ին, թէ ինք մեծ քարեկամ է

61. SOCG, vol. 115, fol. 351.

62. Acta, vol. 7, fol. 76, n. 12.

63. SOCG, vol. 115, fol. 312.

64. SOCG, vol. 115, fol. 267. Նամակադրը հետեւեալ կերպով կը ստորագրէ. «Fr. Gio. Fermo Attonica da Bergamo, de Minori Riformati, Guar-diano et Vicario Commissario Apostolico della Siria et Armenia».

65. Acta, vol. 7, fol. 120, n. 6. Lettere volgari, vol. 10, fol. 104.

ճղնասուն եւ քարոզիչ Խաչատուր Արքեպոս ի, որու հետ օր մը վարդապետական նիւթերու մասին խօսելէ յետոյ, ուղած է գիտնալ անոր կարծիքը Յայսմաւուրքի պարունակութեան մասին, օրինակ՝ թէ Թումաս Առաքեալ ծախուած է 30 տէնարի, եւ կամ Փէլիպպոս Առաքեալ մեռնելին 40 օր ետք միայն արքայութիւն մտած է՝ նզոված ըլլալուն համար այն քաղաքը որ չէր ընդունած իր քարոզութիւնը: Էմիտոփոյ հաճոյքով կը լոէ Խաչատուրի դատաստանը, թէ այդ ամէնը սուտ են եւ առասպեկտական, եւ թէ նման պատմուածքներ շատ կան Յայսմաւուրքին մէջ: Էմիտոփոյ քանալերուած ստացած պատասխանէն, կ'առաջարկէ Խաչատուր Արքեպոս ի գրել այս նիւթին մասին, որպէսզի հայ ժողովուրդը չհաւատայ անոնց: Էմիտոփոյ զարմացած պիտի ըլլայ նսեւ ստացած պատասխանին համար թէ «Ու կ'ուրէ թող հաւատայ, որովհետեւ գրուածին հակառակ չէ կարելի ապացուցանել»: Էմիտոփոյ իր նմանակը կը փակէ աա յուսախար խորհրդածութեամբ. «Կոյրը կոյրին երբ առաջնորդէք ու, այս հայրը նախակէ սեկած են եւ այսպէս կը շարունակեն, վատահացած իրենց ծոմապահութեան եւ խստակրօն կեանքին վրայ»<sup>66</sup>:

Ս. Ժողովին հաճոյ անցած պիտի ըլլայ նսեւ ֆր. Էմիլֆանիոյի 28 Յունուար 1631ին, Կոտայքն գրածը, թէ «Հայոց սխաները շատ են, թէ՝ խորհուրդներուն, թէ՝ յարութեան եւ թէ քաւարանի մասին. շատ տարուած են Թէուկորոսի սխաններէն. այս բոլորին դարձանը պիտի ընենք ժամանակով. Հայոց սրբագան գիրքերն են՝ Աստուածաշունչն ու Յայսմաւուրքը, որու մէջ կան իրենց օրէնքները, որովորութիւնները եւ «ին աւանդութիւնները. եւ որովհետեւ Յայսմաւուրքի գրութիւնը ամէնքը չեն հասկնար, անոր համար շատ փնտըռուած է այս հասորը»<sup>67</sup>:

1631-1634 տարիներուն Ս. Ժողովը միշտ հետամուտ է Հռոմ հացընել տալու ձեռագիր Յայսմաւուրքը. ու հետեւեալ կերպով կը յառաջանայ այս գործը.

11 Նոյեմբ. 1631ի նիստով կ'որոշուի՝ հրահանգ տալ Վենետիկ ընակող Ս. Ալֆոնս գործակալին, 80 ակուդ կորսանցել Հալէպ, իբր զին Յայսմաւուրքի ընդօրինակութեան<sup>68</sup>: 20 Մարտ 1632ին Հալէպէն, Ս. Ալֆոնսի գործակալ Գաասպար Տալլա Քիէզա կը գրէ՝ 80 ակուդ ստացած ըլլալը, թէ գումարին կէսը սիճարած է ընդօրինակողին, որպէսզի իրախուսուելով ամբողջացնէ, եւ ձեռագիրը ճամբար դրուի դէպի Հռոմ<sup>69</sup>:

66. SOCG, vol. 115, fol. 357.

67. SOCG, vol. 149, fol. 311.

68. Acta, vol. 7, fol. 131, n. 6.

69. SOCG, vol. 150, fol. 221.

ՀԱՅ. կ ժողովը հետամուտ կը շուտով ստանալու Յայսմաւուրքը,  
սակայն չունէք փորձառութիւն՝ դորձը գլուխ հանելու: Խնդիր էր  
չոռմի մէջ զտնել Հայերէն լեզուն կատարեալ զիտցող անձ, միա-  
ժամանակ աստուածաբան, որ Յայսմաւուրքին մէջ Հայոց ցմուրու-  
թիւնները սրբագրէր, հսկէր նաև անոր տպագրութեան վրայ: Ս.  
Աթոռը տեսնելով դորձին գժուաբռնութիւնը, հրահանդ տուած էր Հա-  
յէպի գործակալին, Գասպարի, որ ձեռագիրը ընդօրինակելէ ետք՝  
հետամուռ ըլլայ նաև անոր իտալերէն թարգմանութեան, եւ այն-  
պէս՝ բնագիր ու թարգմանութիւն միասին զրկել Հոռոմ: Գասպար 15  
Յուլիս 1632 թուակիր նամակով կ'իմացնէ ՀԱՅ. ի քարտինալներուն,  
թէ կը յուսայ մօտ ատենէն աւարտել տալ հայերէն ընդօրինակու-  
թիւնը, սակայն միաժամանակ կը յայտնէ անկարելութիւնը՝ Հալէ-  
պի մէջ գտնել հասու անձ, որ ստանձնէ ամբողջ հայ Յայսմաւուրքի  
մը թարգմանութիւնը իտալերէնի<sup>70</sup>:

Տարուան մը լուսվէնէ ևտք, Գասպար կը դանենք Վենետիկ, հասած Հայէցին: 28 Օդոստ. 1634ի նիստին կը գեկուցուի թէ Գասպար հետը բերած է Յամաւառքին երկու երրորդ մասը, ու Վենետիկի մէջ կը սպասէ Ս. Ժողովի կարգադրութեան: Նոյն նիստով կ'որոշուի որ ձեռագիրը յանձնուի Վենետիկի Առաքելական նուիրակին, որպէսի ապահով միջոցով հասցնէ Հռոմ:

Հոս կը դադրին մեր ազգիւրները, եւ այնպէս կ'ուղենք ենթա-  
դրել թէ Յայսմաւուրքը Հասնելէ վերջ՝ Ս. Ժողովը անկարե-  
լիք առջեւ գտնուած ըլլայ: Ի՞նչպէս կարելի էր գտնել թարգմանիչ՝  
որ թարգմանէր Յայսմաւուրքը իտալերէնի կամ լատիներէնի, ապա  
սրբագրուէր «մոլորութիւն»ներէն եւ այնպէս տպագրուէր: . . . Ս.  
Ժողովն ալ տեսած ալիսի ըլլայ թէ սուրբերու վարքերուն մէջ զըր-  
ուած ջերմեռանդական չափապահցութիւնները սրբագրելով, ու մա-  
նաւանդ այնքան հսկայ ծախսի տակ մտնելով՝ չէր կընար հասնիւ  
այն նարատակին՝ որու ուղղուած էր տարիներէ ի վեր:

Յայսմաւուրքի տպագրութիւնը կը մատնուի մոռացութեան՝ նաև ուրիշ պատճառի մը համար : Այս կ ժողովը ատենէ մը ի վեր հետամուտ էր տալ Արեւելեան ազգերու նախ եւ առաջ Աստուածառունը, եւ որով ամբողջ ուշագրութիւնը սկսած կը ուղղել անոր, իր ընը, որով ամբողջ ուշագրութիւնը սկսած կը ուղղել անոր, իր ունեցած տրամադրելի գումարն ալ կ'ուղէք յատկացնել այս դիտաւորութեան : Ակսած էր մշակել հսկայ ծրագիրներ, որոնց մասին կարող ծանրանալ . մենք կը կերպոնանանք միայն Հայ Աստուածքնք կարող ծանրանալ . մենք կը կերպոնանանք միայն Հայ :

70. SOCG, vol. 150, fol. 228.

71. *Acta*, vol. 10, fol. 105, n. 10.

### ՀԱՅ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՆՁԻ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Մինչ ՀԱՅ կ ժողովը կը պատրաստուէր տպագրել Հայոց համար Յայսմաւուուրքը, կը յայտնուի աւելի կարեւոր դործ մը, Աստուածաշունչի տպագրութեան հարցը, ինչ որ մոռցնել կու տայ Յայսմաւուուրքինը<sup>72</sup>:

Նոր Զուողայի Հայերու առաջարկը

Հ. Եպիփան Ս. Ցոլհաննէս-Մկրտչի, 1629ին կը դրկուի Սպահան, միախոնարութեան համար: Իր առաջին փակ նամակով, դրուած 10 Սեպտ. 1629ին, յետ իմացնելու թէ սկսած է սիրալիքը յարաբերութիւնը իր եւ Մոլսէս Կաթողիկոսի միջեւ, կը դժէ թէ իրեն տրամադրուած հազար սկսուզով՝ գործուար պիտի ըլլայ գտնել հայ Աստուածաշունչը, Յայսմաւուրքն ու Կանոնագիրքը. բայց կը խոստանայ անպայման ճարել ու զրկել Հոռոմ<sup>73</sup>: Տարի մը ետք, 28 Յունուար 1631ին, կը խոստովանի թէ չափազանց զրագումներուն պատճառով, չէ կըրցած բաւարար ժամանակ գտնել, ուսումնասիրելու թէ ինչ է տարբերութիւնը հայ Աստուածաշունչին եւ Վուլֆագային. կը խոստանայ կրկին անդամ ձեռք առնել փոնդիքը, որպէսզի Հոռոմ գարճին՝ անձամբ պարգէ ինդիքը ՀԱՅ ի ժողովի գարտուղարութեան<sup>74</sup>:

Այս նամակներէն կ'եղբակացնենք թէ 1629 տարւոյն սկզբնաւորութեան ՀԱՅ կ ժողովը արգէն իսկ ունէր մտահոգութիւնը Հայ Աստուածաշունչին տպագրութեան: Եւ իրապէս Հ. Ցոլհաննէս-Թալէսու (Ս. Եղիսէփ) կարմեղական միսիոնարք, 16 Սեպտ. 1629ին կը հասնի Հոռոմ, ու ընդարձակ տեղեկատուութիւն մը կը ներկայացնէ 1604-1629 տարիներուն Զուողայի մէջ ըրած առաքելութեան մասին, տալով բազմաթիւ նորութիւններ՝ Հայոց Հին Զուողային փոխագրութեան եւ առաջին կարմակերպութիւններու մասին, եւ հուսկ կը ներկայացնէ առաջին կարմակերպութիւններու մասին, եւ հուսկ կը ներկայացնէ թէ ինք Հոռոմ զրկուած է հայ վաճառականներու կողմէ, Պապին ներթէ ինք Հոռոմ զրկուած է հայ վաճառականներու կողմէ, Պապին ներթէ կայացնելու անոնց կարիքները, որոնցիք զլիսաւորներն են՝ Հոռոմի կայացնելու անոնց կարիքներն են Հոռոմի մէջ տպել հայկական սըրմէջ Հայ վարժարան մը բանալ եւ Հոռոմի մէջ տպել հայկական սըրմէջ Հայ վարժարան մը բանալ, «որոնցիք զրուրի է հայ ժողովուրդը, մասամբ՝ պարագան զիրքեր, որոնցիք զրուրի է հայ ժողովուրդը, մասամբ՝ պարագան զիրքեր, որոնցիք զրուրի է հայ ժողովուրդը, մասամբ՝ պարագան զիրքեր»:

72. Այս նիւթին մասին արքէն իսկ ուսումնասիրութիւններ կատարուած են. այս պէս՝ ԳԱԼԻԿՄԵԼԻՐ Ա. ԳԲ., Հայ Աստուածառանիչի տպագրութեան չափեր՝ սկզբնական առաջ, «Համեցս Ամսօրեայ», 1914, էջ 7-18: - ԱՄԱՍՈՒԻՆԻ Հ. Կ., Ուկանին առաջ, «Համեցս Ամսօրեայ», Վենետիկ, 1975, էջ 9-29: Այս երկու աշխատութիւնները եւ հոն նշանակուած մատենապիտութիւնը աչքի առնել ունինալով՝ մենք ալ կը փորձենք նոյնը չարարել՝ նոր աղբեւիներու լոյսին տակ:

73. SOCG, vol. 115, fol. 367.

74. SOCG, vol. 149, fol. 311.

յատկապէս կը խնդրեն տպագրութիւնը Սուրբ Գիրքին եւ այլ գիրքերու, որ նորին Սրբութիւնը հարկաւոր կը նկատէ. որովհետեւ գիրքերու պակասին համար է որ Հայոց մէջ մտած են շատ մը մոլորութիւններ»<sup>75</sup>:

Հ. Յով. Թաղէոս 24 Հոկտ. 1629ին՝ առանձին տեսակցութիւն մը կ'ունենայ Ռուբանոս Հ. Պապին հետ, Թաղէլկանտորֆոյի ամարանոցը, ուր դարձեալ բերանացի ու գրաւոր կը ներկայացնէ այս խնդրքը: Պապը կը խոստանայ Հոռմ դառնալուն՝ կրկին տեսակցի իր հետ: Այս առիթով Հ. Յով. Թաղէոս համառօտ գրութիւն մը կը պատրաստէ իբր յուշագիր, ուր յատուկէն կը շեշտէ նոր Զուղայի Հայոց՝ Պապէն խնդրանքը, «տպել Հին եւ նոր Կտակարանը, որովհետեւ իրենց մօտ սովոր կայ գիրքի, մանաւանդ Աստուածաշունչի, որու մէկ օրինակը միայն՝ կ'արժէ հազար ծէքին»<sup>76</sup>:

ՀՍ.ի Ժողովը առաջին անգամ՝ 19 Մարտ 1630ի նիստին է որ կը պարզէ Հ. Յով. Թաղէոսի առաջարկը, համառօտելով հետեւեալ բանաձեւը. «... իսկ նկատմամբ այն ինդրին որ Հոռմ տպագրութիւն Հայոց զիրքերը, որոնց համար ահապին ծափա կ'ընեն իրենք, Ս. Ժողովը յարմար նկատեց, եթէ Ս. Պապին հաճոյ է, հաստատել Յանձնախումբ՝ քննելու եղած առաջարկները»<sup>77</sup>: Քարտինալներու ընդհանուր ժողովին վերջ՝ կը գումարուի մասնական ժողով մը, 23 Յուլիս 1630ին, որու արձանադրութիւնը հետեւեալն է. «Նկատմամբ հայկական գիրքերու տպագրութեան, ու յատկապէս հայ լեզուով Աստուածաշունչին համար, Ս. Ժողովը կ'ընդունի (Հայ վաճառականներու կողմէ) եղած առաջարկը, եւ եթէ Ս. Պապին հաճոյ է, յանձն կ'առնէ տպագրութիւնը, բաւական է որ նոյն գիրքերը Հոռմ մէջ սրբագրուին եւ մաքրուին միավներէ, ու յատկապէս նկատմամբ Աստուածաշունչին, ուր դուցէ շատ են գծուարութիւնները, որովհետեւ Հայոց օրինակը լեցուն է միավներով. սակայն Ս. Ժողովը յարմար կը նկատէ որ անիկա սրբագրուած տպագրուի, որպէսով Հայերը ունենան Աստուածաշունչը»<sup>78</sup>:

Այնուհետեւ ՀՍ.ի Ժողովը հետամուտ կ'ըլլայ ձեռք բերել Աստուածաշունչի օրինակ մը, ճեռնարկելու համար դործին:

Նախիջեւանի հայ Դոմենիկեաններէն Օթոստինոս Բաջենց, 1630 Փետրուար ամսուն կը հասնի Հոռմ՝ երկու աշակերտներով, Մատաթիա Մուրաջիի եւ Մատթէոս Աւանէսեանի ընկերակցութեամբ. Հոկ-

75. SOCG, vol. 209, fol. 175.

76. SOCG, vol. 209, fol. 354.

77. Acta, vol. 7, fol. 34, n. 15.

78. Acta, vol. 7, fol. 102, n. 3.

տեմբրերին կ'ընտրուի իբր օգնական՝ Զիթթատինի Արքեպիսկոպոսին, յաջորդութեան իրաւունքով։ Օգոստինուա Եպս. կը մեկնի իր Թեմը, իսկ Մատաթիալի համար՝ կը սահմանուի Վիթէրպոյի Դոմենիկեան վանքը, կատարելագործելու ուսումները։ Երբ ՀՍ. կ'ժողովքին պէտք կ'ըլլայ հայերէն Աստուածաշունչը եւ կուզէ իմանալ թէ արքէօք կայ սրբագրուած օրինակը հայ Դոմենիկեաներու մօտ, կը գիմէ Վիթէրպոյի Դոմենիկեան վանքի մեծաւորին, Հ. Խոնաւիոս Արքէրի-չիի, որ 18 Փետր. 1632ին կը պատասխանէ ՀՍ. ի Խնկով քարտու-ղարին՝ գրելով. «Հ. Մատաթիա հայը ինձի կը հաղորդէ թէ Նա-խիթեանի Արքեպիսկոպոսական վանքը ունի վուկաղայ Աստուածա-շունչը, թարգմանուած հայերէնի մեր Դոմենիկեան հայրերէն, գըր-ուած ճեռքով, որու առաջնին էջերը եւ գիրերը են ուկետառ. այսքան կրնամ պատասխանել Ձեր հարցումին»<sup>79</sup>: Նոյն այս նամակին կըռ-նակին քարտուղարութիւնը գրաւոր թողած է իր խորհրդածութիւնը. «Աէտք է գրել Նախիթեանի Օգոստինոս Արքեպիսկոպոսին, որ հրահանգ տայ իր գիտուն միաբանակիցներէն մէկուն, որպէսպի օրինակէ այդ Աստուածաշունչը եւ դրէկէ Հալէպի Վեղարաւորներուն, ու անոնք ի-րենց կարգին հասցնեն Հռոմ»<sup>80</sup>: Այս նոյն հարցը Քարտ. Կաէդանիի կողմէ կը զեկուցուի Յ Ասպիր. 1632ի նիստին, եւ որոշում կ'առնուի գրել Օգոստինոս Արքեպիսկոպոսին, որպէսպի լատին Վուկաթայէ հայե-րէնի թարգմանուած Աստուածաշունչը՝ Հալէպի ճամփով հասցնէ Հռոմ»<sup>81</sup>: Այս որոշումներու հիման վրայ, 10 Ասպիր. 1632ին կը գրուի Նախիթեանի Արքեպիսկոպոսին, որպէսպի ճեռագիրը մեծ ինամքով օրի-նակել տայ, օրինակութիւնէն վերջ սրբագրուի՝ համեմատելով բնա-դիրին հետ, դրկուի Հալէպի Գասպար Տաղա Քիէզայի, Ս. Աթոռին գործակալին, որ Վեղարաւորներու մեծաւորին ճեռքով հասցնէ Հռոմ։ Ս. Աթոռը կը խոստանայ Օգոստինոս Բաղենցի՝ վճարել բոլոր ըլլա-լիք ծախսերը»<sup>82</sup>:

Դիւանի նամակներէն չկարողացանք ոչինչ եղակացնել Նախի-թեանէն համելիք Աստուածաշունչին մասին, ու յաշորդաբար ամե-նեւին ակնարկ չկայ թէ ՀՍ. կ'ժողովը ստացած ըլլայ զայն եւ տուե-լու մասին առաջարկ եղած ըլլայ. Թողոմաք որ 1632էն կը սկսի Պիրո-մաղլիի եւ Օգոստինոս Բաղենցի միջեւ խոռվոթիւնները, եւ Նախի-թեանէն հասած նամակները միայն այդ նիւթերը կը շօշափեն:

79. SOCG, vol. 7, fol. 310.

80. SOCG, vol. 7, fol. 311.

81. Acta, vol. 8, fol. 54, n. 15.

82. Lettere volgari, vol. 12, fol. 43.

### Պոլսոյ մէջ Աստուածաշունչ տպելու ծրագիրը

Յովհաննէս Խորլ Պոլսոյ Պատրիարքական Աթոռուն հեռանալուն, երբ փրեն կը յաջորդէ Զաքարիա վանեցի, արդէն իսկ Պոլսոյ մէջ շարժում սկսած էր սեփական տապարան ունենալու: Զաքարիա Պատրիարք, կողմանակից Հոռոմի Աթոռուն, հովանաւորութիւն կը գտնէ Պոլսոյ Փրանսական դեսպան Marchevilleի կողմէ, որ 14 Ապրիլ 1632ին կը գրէ ՀՍ Փ. Ժողովին. «Նկատած այն մեծ օգոտաց որ հայ դիրքերու տպագրութիւնը կրնայ թերել մեր Սուրբ հաւատքին տարածումին, կը իննդրեմ որ ականջ տրուի այս նամակս ձեզի բերողին, որ մասնագիտ է այս նիւթին<sup>83</sup>: Դեսպանին առաջարկը դեռ աւելի կը մանրամասնութի՝ Յովհաննէս Անկիւրացի Մոլինոյի 11 Մայիս 1632 թուակիր նամակով, գրուած Պոլսուն. Մոլինոյ իրբ հին բարեկամ ՀՍ. Փ. Ժողովի քարտուղարին, կը համարձակի գրել. «Այլ իննդրեմ ոռ Դուք եւս անձամբ յորդորէք Ս. Ժողովի քարտինարները, որպէսզի ընդառաջ ելլեն Ֆրանսայի դեսպանին բարի փափաքներուն, հոս Պոլիս զրկելով հայերէն տպագրական դիրեր բան մը՝ որ պիտի ծառայէք Հոռոմի Եկեղեցւոյ փառքին: Բայց թէ քանի գիր հարկաւոր է մեզի համար, կրնաք իմանալ իմ մտերիմ բարեկամ Տրայանոս Քոռնէդիէն, որ հինէն ի վեր սերտօրին կապուած է նաեւ Պատրիարքին: Զաքարիա մեծապէս պատուած պիտի զգայ՝ եթէ այս չնորհքը ընելու ըլլաք իրենին<sup>84</sup>:

Մոլինոյ այս առաջարկը ընելէ շուրջ տարի մը առաջ՝ ՀՍ. Փ. Ժողովին ըրած էր ուղիւ մը: Զատանք Մոլինոյի բուն նամակը, որ զեկուցուած է Քարտ. Ռևալտինիէն՝ Յ. Փետր. 1632ի նիստին: Մոլինոյ նամակին ստորագրած է իրը Քարգման Զմիւնիոյ Վենետիկան Հանրապետութեան, ու կ'առաջարկէ որ հայերէն Աստուածաւական Հաստարուի Հոռոմ, որպէսզի հայերը կրկն շունչի տպագրութիւնը կատարուի Հոռոմ, որպէսզի հայերը կրկն անդամ չստիպուին փորձել զայն առպել հերետիկոս Հոլանտայի մէջ: Նոյն այս նիստին կ'որոշուի՝ որ լուրջ կերպով մտածուի այս նիւթին մասին, բայց նախ գրել Մոլինոյի, որպէսզի չանայ համոզել հայերը՝ ետ կենալու նման հերետիկոսական ձեռնարկէ, յուսադրելով թէ Ս. Գիրքը պիտի տպագրուի Հոռոմ<sup>85</sup>: Հարցը կրկն անդամ Ժողովի նիւթ կ'ըլլայ 13 Փետր. 1632ին, եւ կը մնան նոյն որոշողութեան վրայ<sup>86</sup>: Մինչ այս ՀՍ. Փ. Ժողովի կողմէ 7 Փետր. 1632ին կը գրուի Մոլինոյի՝ հետեւեալ նամակը. «Պր. Տրայանոսի մեռքով յայտնի եղաւ Ս. Ժողովիս՝ ձեր աէրն ու փափաքը տարածելու կաթողիկութիւնը բար-

83. SOCG, vol. 150, fol. 29.

84. SOCG, vol. 150, fol. 168.

85. Acta, vol. 8, fol. 11, n. 6.

86. Acta, vol. 8, fol. 19, n. 2.

մաթիք աղջայիններուու մէջ, եւ որով ո՛չ միայն արգելք եղած ես հայերէն Աստուածաշաշունչի տարադրութեան, որ կարգ մը անձեռ հերետիկոսութեամբ քծաւորուած, — եւ միայն Աստուած գիտէ որքան հաւատարժութեամբ, — կ'ուրէին տպել տալ զայն Հոլանտա, այլ նաեւ համոզած ես աղջայիններո՞՝ որ նոյնը տպագրուի Հռոմ: Կրնաս վստահացնել դիրենք թէ հոս լոյս պիտի տեսնէ Ս. Գիրքը, ամբողջ ձապէս սրբազրուած եւ առանց միայներու, քաղաքին քաջ աստուածաբաններու եւ լեզուն զատ պիտոյներու առաջնորդութեամբ»: Ապա յետ յատուկ կերպով չորոշակալութիւն յայսնելու իր այս ըրածներուն համար, կ'ըսէ թէ Նախիջևանէն պիտի բերուի հայ Աստուածաշունչը, թարգմանուած Վուլլաթայէն, ու նամակը կը փակէ ըսելով: «առ այժմ մի՛ շարժիր քաղաքնէ, ու ջանա՛ հաստատուն պահել աղջակիցներոց, համոզելով թէ Աստուածաշունչը պէտք է տպագրուի Հռոմ եւ ոչ այլուր»<sup>87</sup>:

Պոլսոյ Փրանսիան տէսպանը տեսներով թէ իր դրած նամակին պատասխանը կ'ուշանայ Հռոմէն, 12 Մայիս 1632ին իը գրէ երկրորդ մը, իմացներով թէ ինք դիտմամբ փր մօտ իրը թարգման առած է Անկիւրացի Յովիչաննէս Մոլինոյ հայը, նկատած անոր Զանքը՝ միացնելու հայերը Հռոմի Եկեղեցին։ եւ թէ խօսած է անձամբ Զաքացներու հայերը Հռոմի Եկեղեցին։ եւ թէ խօսած է անձամբ Զաքացներու Պատրիարքի հետ՝ եւ միասին յարմար նկատած են որ Պոլսոյ մէջ բացուի հայկական տպարան, առ այժմ տպելու համար Սաղմոսարանը<sup>88</sup>։

Фриманнуш ѡрткынан түркілік аюнашдағыңдағы 24 өтпелікін  
1632жылдан кейін қалыптасқан тәсілдегі ғарыш. Құндылғылардың жиек қорының үшінен  
жүйесінде, бірақ да оның міндеттесінде, ғарыштың өтпелікінде ғарыштың  
аудеңдерінде, ғарыштың міндеттесінде, ғарыштың өтпелікінде ғарыштың

Յուղի լոր քառակ 19 Սեպտ. 1632 թուակիր նամակով ՀԱ Փ  
Յուղանձէս Մողին 19 Սեպտ. 1632 թուակիր նամակով ՀԱ Փ  
Ժողովին կ'իմացնէ Զաքարիայի Պատրիարքական Աթոռուն ի ինալը,  
սակայն հաւասարապէս կը իմնուրէ ունենալ հայկական տպագրական  
գորբեր, կարենալ օդուակար ԸՆՎալու քրիստոնէական հաւատքին<sup>90</sup>:

Անկարելի էր որ Հռոմ տեղիք տար ու տպագրական գիրերը զըմ-  
էր Պոլիս, և ու ապելու ո՛չ Աստուածաշընէն եւ ո՛չ իսկ Սաղմոսա-  
րանը: Հռոմ արևան մատահոդ էր Ս. Գիրքին անարատ տպագրու-  
թեան, որ չէր կրնար նպաստել ո՞չ մէկ ազգի՝ որ ազատօրէն իր բե-  
տուոյ տպէր Ս. Գիրքը ամ լորորովթիւնն երթով լիցուն: Այսպէս ուրեմն

87. Lettere volgari, vol. 12, fol. 9.

88. SOCG, vol. 150, fol. 39.

89. *Acta*, vol. 8, fol. 85, n. 2.

90. SOCG, vol. 150, fol. 172. Այս նամակին կոնակը ՀՅ-ի ժողովի քարտուղարութիւնը համապատասխ է Մոլինոյի գաղափարները, ուր նկատի չէ առնուած հայկական գիրերու հարցը:

Մոլինոյի եւ Թրանսայի գեսպանին առաջարկները կը մնան ամուլ, յուսադրելով՝ եւ անկեղծ փափաքով՝ թէ նոյնը պիտի տպագրուի Հռոմի մէջ:

### Ցովհաննէս «Խուլ» Պատրիարքի փափաքը

Նոյն այս տարիներուն, 1630էն սկսեալ, Յոլհաննէս Խուլ Պոլսոյ հրաժարեալ Պատրիարքը կանցին Արքմուտաք: 7 Յունիս 1632 թուակիրով Վարչաւիայի Առաքելական նուիրակը կ'իմացնէ ՀՄ·ի ժողովին՝ ամիս մը առաջ Յովհաննէս Պատրիարքի Վարչաւիայէն Հռոմ մեկնիր, «եւ կարծեմ հետո կը բերէ ինքնադիր Աստուածաշունչ մը»<sup>91</sup>:

Հռոմ հասնելուն, Յովհաննէս Պատրիարք աղեքսադիր կը ներկայացնէ Ս. Ժողովին, փափաք յայտնելով՝ նկատած իր 80ամեայ տարիքը՝ որ իրեն օգնական նշանակուի Գասպար անունով լատինածէս հայ եկեղեցականը, որպէսզի անոր ձեռքով իրադործէ անձնական ծրագիրներ, յօդուու իր Արքին, տպել տախով շատ մը գիրքեր: Առաջարկը ժողովին կը գրուի 24 Սեպտ. 1632ին, ուր նկատի կ'առնուին Պատրիարքին արժանիքները, այսինքն՝ կաթողիկէ հաւատոյ դաւանութիւն ըրած ըլլալով՝ վստահելի անձ ըլլալը, որու կը վկայեն Պոլսոյ նախկին Առաքելական նուիրակ Հ. Թրադքա եւ Լեհաստանի լատին նուիրակը, եւ թէ Հայոց մէջ պատկառելի եւ աղդու անձ ըլլալը. ուստի կ'որոշուի Թոսքանայէն Հռոմ բերել տալ հայտղի Գասպար հայ վանականը, տալով քնակութիւն Ս. Կողմա եւ Դամիկանոտիք վանքը, որպէսզի Պատրիարքին բերած հայեցէն Աստուածաշունչը համեմատէ Վուլկադայի հետ, եւ ապա նոյնը յանձնուի տպագրութեան<sup>92</sup>:

1633 տարւոյն ընթացքին Պոլիսէն Յովհաննէս Մոլինոյ զանազան նամակներով, ուղղուած ՀՄ·ի ժողովին, կը յանձնարարէ՝ լաւ վարուիլ Յովհաննէս Պատրիարքի հետ, ընդառաջելով անոր տպագրական ծրագիրներուն. ու պատրաստակամութիւն ցոյց կու տայ՝ գալու անձամբ օժանդակելու այս հսկայ գործին: 1633-4 տարիներուն Մոլինոյ կը ջանայ ապահով միջոցներով Պոլիսէն Հռոմ փոխադրել Խուլի ձեռած հայկական ձեռագիրները, թիւով 40, որոնցից մէկն է մասն Աստուածաշունչի, որոնք միասնարար կ'արժեն աւելի քան հազար սկուդ: Մոլինոյ՝ Յովհաննէս Խուլէ իմացած է թէ առձեռն ունի ոչ թէ մէկ՝ այլ երկու Աստուածաշունչ, որոնցմէ գուցէ միայն մէկն էր փառազարդ գրութեամբ: 1634 Յունիս 13ին Յովհաննէս Խուլ Պատրիարք հոգին կ'աւանդէ Հայոց Ս. Մարիամ Եղիպատացոց եկեղեց-

91. SOCG, vol. 58, fol. 33.

92. SOCG, vol. 393, fol. 341-2.

93. Acta, vol. 10, fol. 61, n. 46.

ւոյ մէջ, Ուրբանոս Հ. Պապին կտակելով իր ինքնագիր Աստուածա-  
շըմնը, որպէսզի անսրայման տպագրել տայ՝ յօդուտ Հայ Աղքին<sup>93</sup>:  
Պապին հրամանով Աստուածաշունչը կը դրուի Վատիկանի գրադա-  
րանը, ուր ցարդ կը գտնուի<sup>94</sup>:

\* \* \*

Այս մասը փակելէ առաջ, կ'ուղենք յիշել սա մանրամասնութիւ-  
նը: Մինչ հայերու կողմէ փափաքը կար Հռոմի մէջ տպել տալու Աս-  
տուածաշունչը, ՀՍ. ի ժողովը իր ամբողջ ուշադրութիւնը կեղրոնա-  
ցուցած էր եւ դրական կերպով գործի անցած էր՝ տպագրելու արա-  
բերէն լեզուով Աստուածաշունչը, տեսակիտով մը պատրաստելու  
ճամբան արեւելեան միւս ազգերու Ս. Գիրեերը տպագրելու համար:  
1632 արևոյն վերջաւորութիւնն կը կատարուի արաբերէն-լատիներէն  
և կայսեր Աստուածաշունչի առաջին չորս էջերու տպագրութիւնը, եւ  
գործը առաջ տանելէ առաջ՝ կը զակուի մասնագէտներու, որպէսզի  
կատարեն իրենց գիտողութիւնները, եւ անոնց հիման վրայ գործը  
յառաջանայ՝ աւելի կատարեալ կերպով:

Նմոյշ մըն ալ կը զրկուի Պոլիս, Յովհաննէս Մոլինոյի, որպէսզի  
կատարէ իր գիտողութիւնները նկատմամբ արաբերէն թագմանու-  
թիւնն, իմաստներու ամբողջութիւնն եւ տպագրական սխալներուն:  
Մոլինոյ Յ Յունուար 1633ին Հետեւեալ կերպով կը պատասխանէ ՀՍ. ի  
ժողովին. «Ինձի զրկած էիր չորս էջ արաբերէն-լատիներէն Աստուա-  
ծաշունչի տպագրուած առաջին էջերէն, որպէսզի ցոյց տամ տեղույս  
գիտնականներուն, որոնք տեսան եւ չափազանց հետաքրքրուեցան,  
որովհետեւ մեծ ծարաւով կ'ուղեն գիտնալ՝ թէ ի՞նչ է երբայական  
աւանդութիւնը մարդուս ծագումին մասին: Ըսին նաեւ թէ չկան հոն  
տպագրական սխալներ, կամ աւելի շխտակ՝ կարեւորութիւն չեն տար  
անոր. գտան միայն չորս վրիպակ, որոնք տպագրական ըլլալով՝ եր-  
կրորդական համարեցան: Օրինակներէն մէկը տուի էմիրի մը, որ  
շատ զնահատեց, վնադերով որ տպագրուի ամբողջութիւնը: Ուրիշ  
օրինակ մը ցոյց տուի՝ թագաւորին աստղագէտին, որ խսուացաւ  
ցոյց տալ նաեւ մեծ արաբագէտներու եւ նշել սխալները»<sup>95</sup>:

Յովհաննէս Մոլինոյ, որ քիչ առաջ Հռոմի առաջարկած էր տպել  
հայ Աստուածաշունչը, տեսնելով արաբերէնին տպագրութիւնն յառա-  
ջանալը, անցուշտ բարի նախանձով լեցուն կը մտածէր իր ծրագիր-  
ներուն իրագործումին մասին: 8 Յունիս 1633ին կը գրէ ՀՍ. ի Քար-  
ներուն իրագործումին մասին, կը գովէ արաբերէն Ս. Գիրեին տպագրութիւնը, ըսելով՝

94. Codex Vaticanus Armenus, n. 1.

95. SOCG, vol. 117, fol. 167.

թէ Պոլիս մեծասրբէս հետաքրքրուած է այս մեծդղի գործով, եւ թէ սա պիտի նախաստէ Աստուծոյ անունին տարածումին<sup>96</sup>, անուղղակի կերպով թելազրելով իր սրտին փափաքը: Բայց երբ կը տեսնէ թէ Հռոմի կողմէ չկայ ոչ մէկ շարժում, 14 Յուլիս 1633ին հետեւեալ կերպով կ'արտայարուի նոյն քարտուղար Ինկուլիի: «Յովհաննէս Պատրիարք (Խուլ) Հռոմէն գրած է ինձի, ըսելով թէ կը գտնուի Աւրահամ Նահապետի գողը, եւ նախատակ ունի Հռոմ միահա՞ մինչեւ մահը: Կը գրէ նաեւ թէ Քարտ. Բորգէզի կը փափաքի որ ես Հռոմ դամ, օգնելու Պատրիարքին, թարգմանելու կարդ մը հայրէն գիրքէր, որ Նորին Սրբութիւնը, Հռոմի մէջ քաջ թարգմանիչ չըտնելով՝ յանձնած է իրէն: Պատրիարքը քաջալերուած Քարտինալէն՝ զիս Հռոմ կը հրաւիրէ, եւ կ'ուղի որ չուտով ճամբայ ելլիմ: Սակայն ես գործի անցնելէ առաջ՝ կ'ուղեամ լսել Զեր իմաստուն կարծիքը. զիտնաս որ Հռոմ գալս կրնայ լաւ պտուղներ առաջ բերէլ, կրնայ մէծասրբէն նըսպատել Հայ Աղջին զարգացումին եւ մէր Ս. Հաւատքին բարձրացումին: Բայց որովհետեւ ես ներկայիս (Փրանսական) գենպանին մօտ մտած եմ ծառայութեան՝ տարեկան 350 սկուզով, եւ Հռոմ մէկնելուս կը դադրի վճարումը, խոհեմութենէ շարժած՝ կ'ուղեմ ընդունիլ Զեր հաւանութիւնը»<sup>97</sup>:

Մոլինոյ իր այս փափաքը կը կրկնէ յաջորդ նամակներով, գըրուած 29 Յուլիսին, 17 Օգոստոսին եւ 14 Հոկտեմբերին (1633)<sup>98</sup>, սակայն Հռոմէն ոչ մէկ շարժում, հակառակ որ պահուած է նամակագրութիւնը Մոլինոյի իւ Հռոմի թիջնութեան համար կամ ուրիշ իւնդիքներու նկատմամբ: 7 Յունուար 1634 թուակիր նամակով, Մոլինոյ դեռ աւելի կը բացայացէ իր փափաքը: «Հռոմ ուղել գայս՝ ունայն փափաքի մը համար չէ, այլ Հայ տպագրութեան համար ծրագիրներ ունիի. կ'ուղէի տանել քանի մը սրբազն զիրքէր, որոնք հաճոյ են թէ՝ Հռոմի եւ թէ Հայոց, որովհետեւ Հռոմի տպարանը ունի ամէն տեսակ կատարելութիւն, սակայն չունին ատակ անձեր որ այդ գործով զրադին, աճապարեցնելու համար գործը»<sup>99</sup>: Մոլինոյ առանձ ձանձրանալու շարունակ կը պնդէ նոյն զաղափարին վրայ, կ'ուղէ անապայման Հռոմ երթաւ. Ոթէ որ հարկ կայ օգնութեանս, հայերէն յեղուով դիրքեր տպագրելու եւ կամ ծրագիր՝ Հայոց համար վարժարան բանալու՝ հաճէիք իմացնելո», կը գրէ Պոլիսէն 11 Մարտ 1634ին<sup>100</sup>, հակառակ պարագային՝ կ'ուղէ վերջնական կերպով նըւիրովիլ իր գործին:

96. SOCG, vol. 117, fol. 169.

97. SOCG, vol. 117, fol. 170.

98. SOCG, vol. 117, fol. 171, 172. - Vol. 151, fol. 102.

99. SOCG, vol. 151, fol. 115.

100. SOCG, vol. 151, fol. 114.

Այս պնդումներուն վրայ է որ ՀՅ. կ ժողովը 13 Մարտ 1634ի նիստով կը քննի Հարցը, ու յարմար կը նկատուի անդրադպյան ծանօթութիւններ հաւաքել Մողինոյի անձին նկատմամբ, որպէսզի ինդիրը ներկայացնուի Քարտինալներու ժողովին եւ Հոն որոշում մը առնուի<sup>101</sup>:

Մոլինոյ տեսնելով թէ Հռոմէն պատասխանը կ'ուշանայ, եւ ինք թողած էր Փրանսական դեսպանին մօս թարգմանի պաշտօնը, 1634 Մայիս ամսուն առաջին օրերուն, 9 տարեկան Միքայէլ որդիկով կ'ուղղ զուի Գահիրէ, Վենետիկեան Դեսպանին իրը թարգման, տարեկան 600 բէլով<sup>102</sup>: Պոլիսէն ճամբար ելլելէ առաջ՝ միջնորդ կ'ըլլայ որ Հռոմի ջԱ. ի առարանը ունենայ թբքական սպազրական դիրե<sup>103</sup>:

Յովհաննես Մոլիսոյի ձեռնարկը Հռոմի մէջ

Երկու տարի կամ քիչ աւելի Յովկաննէս Մոլինոյ մնացած է Գահիրէ, ապա դարձած Պոլիս, մշտ մտքին մէջ որոճալով հայերէն ապագրութեան հարցը, մանաւանդ Ս. Գիրքինը: Գահիրէն զանապահութեան հարցը, մանաւանդ Ս. Գիրքինը: Գահիրէն զանապահութեան համար կնքով, գրուած Հռոմ, ցոյց կու տայ իր պատրաստական մոլոքիւնը հոն երթալու, բերելու իր անձնական նպաստը՝ ըլլա՛յ Հայ դպրոցի հիմնարկութեան, ըլլա՛յ Հայ տապագրութեան գործին: Պոլիս դառնալուն՝ ահա վերջապէս կը ներկայանայ առիթը:

Երկար պայքարէ ետք՝ Զաքարիա Պատրիարք 1637ին գրաւած էր  
Պոլսոց Պատրիարքական Աթոռութիւնը։ Ասոր գուցէ նպաստած էր Հռոմէի  
Աթոռութիւնը հրա հակումը, որու ուղղած էր անպաշտոն կերպով հպատա-  
կութեան նամակի, իսպատակութ պաշտօնական օրինակը զրկել՝ Պա-  
տրիարքական Աթոռութ գրաւելուն։ 9 Մարտ 1637ին Մոլինյոյ կը դրէ՝  
տրիարքական Աթոռութ գրաւելուն։ Զաքարիա Պատրիարք նպաստակ ունի զինք դրէլու Հռոմ, ան-  
թէ Զաքարիա Պատրիարք նպաստակ ունի զինք դրէլու Հռոմ, ան-  
ձամբ առնելու առ Աւրբանոս Հ. իր գրած նամակը<sup>104</sup>։

Զաքարիայի ինչեալ նամակը, գրուած 22 Ապրիլ 1637ին, հետեւ Զաքարիայի մեջ հետաքրքրութիւն նկատմամբ. «Վասն առաւել սի- եալը ունի մեղ հետաքրքրութիւն նկատմամբ. «Վասն առաւել սի-

101 Acta, vol. 10, fol. 32, n. 3.

101. *Acta*, Vol. 11, p. 10.  
102. Անհիմական է Յովզաննէս Մոլինոյի մասին աւելի ընդարձակ գործիքնան մը մէջ  
անհիմական ցանք Յովզաննէս Մոլինոյի մասին աւելի ընդարձակ գործիքնան բուժիչներու մա-  
յաջորդաբար պիտի անդադատանանք իր գեանքի մանրամասնութիւններու մա-  
յաջորդաբար պիտի անդադատանանք իր գեանքի մանրամասնութիւններու:

104 SOCG vol. 156, fol. 279.

բոյս եւ միաբանութեան մերոյ, առաքեցաք առ Քոյին Սրբութեան՝ զմեր հոգեւոր որդին զՅոհաննէս Մաւլինաւ, թարգմանիչ քաջ եւ ճարտար, որ է նամակիս բերաւոն, որոյ պատուէր տըւեալ եմք բաղում ինչս որ առ Սրբութեանդ առանձին խաւոք. եւ այս այս մեղ առաւել ծանօթ է եւ խորհրդակից. վասն որոյ յոյս ունիմք ի Քրիստոսէ, որ զայդ մեր մարդն՝ Քոյին Սրբութեանն պարգեւացդ անտես չառնես, եւ գորա եղեալ փառքն եւ պատիւն՝ մեր անարժան անձինն կու լինի»<sup>105</sup>:

Երկրորդ նամակ մը Զաքարիա ուղղած է ՀՍ. ի Ժողովի քարտուղարին, ինկոլիի. չունինք հայերէն բնադիրը, այլ միայն լատիներէն թարգմանութիւնը, անթուական, ուր Պատրիարքը կը իննդրէ՝ բացի Պոլսոյ մէջ հայկական վարժարան մը բանալու առաջարկէն, տպագրութիւնը Ս. Գիրքին, որմէ հաղար օրինակ կ'ուղէ որ տրամադրուի իրեն՝ Ժողովուրդին բաժնելու համար<sup>106</sup>:

Նոյն այս թուականներուն Պօլոյն Պիրոմալի կը գտնուի Պոլիս, ու մեծ օգնութիւն եւ քաջալերութիւն կը գտնէ Մոլինոյէ: Պիրոմալի ՀՍ. ի Ժողովին կ'իմացնէ թէ Մոլինոյ մեկնած է քաղաքէն՝ 4 Ցուլիս 1637ին, ու խորհուրդ կու տայ որ օգտագործուի այս անձը Հռոմի մէջ, յատկապէս Հայոց վարժարանը բանալու գործին համար. Պիրոմալի իր կարգին կը խոստանայ փուլթով տպագրութեան պատրաստել յատիներէն-հայերէն բառարանը, յօդուտ բացուերիք Հայ վարժարանին<sup>107</sup>:

Կը պակսի Մոլինոյի Հռոմ հասած ըլլալուն ճշգրիտ թուականը. կ'ենթադրենք՝ երեք ամիսէն լայնորէն հասած ըլլայ, Հարցերը արծարծած ըլլայ, յատկապէս Ս. Գիրքի տպագրութեանը, որովհետեւ ՀՍ. ի քարտուղարը 30 Ապրիլ 1637ին կը գրէ Պիրոմալիի, որպէսպէս հայերէն Աստուածաշունը համեմատէ լատին վուլկանային հետ, նշանակէ սխալները, ցոյց տայ անոնց ուղիղ ձեւերը, տպագրութեան պարագային՝ զանոնք օգտագործելու համար<sup>108</sup>:

Հռոմի մէջ Մոլինոյ հանդիստ չի տար ինքն իր անձին. աղերսագիրերու տարափ մը կը տեղացնէ ՀՍ. ի Ժողովին, միշտ յիշեցնելով Ս. Գիրքին տպագրութիւնը, միշտ պնդելով թէ ինք ներկայացուցիչն է Զաքարիա Պատրիարքին, որ կը սպասէ դործին յառաջ-խաղացումի լուրին: Ընդհանրապէս ՀՍ. ի դիւանի մէջ աղերսագիրերը

105. SOCG, vol. 180, fol. 284.

106. SOCG, vol. 106, fol. 291. Նոյն այս թուղթին երկրորդ երեաին վրայ (fol.

298) կը գտնուի քարտուղարին պատասխան նամակին սեւադիր օրինակը. չնկատմամբ Ս. Գիրքի տպագրութեան՝ հետամուտ պիտի ըլլամ էրագործելու ձեր սուրբ փափաքը՝ առաջ տանելով այս ինդիրը»:

107. SOCG, vol. 156, fol. 212+223.

108. Lettere volgari, vol. 17, fol. 106.

անթուական են, բակայն անոնց վրայ քարտուղարութեան կողմէ նը-  
չանակուած են ժողովի հանուած թուականը։ Այսպէս՝ 14 Նոյեմբ.  
1637ին Մոլինոյի առաջին աղերսագիրներէն մէկը դրուած է ժողովի,  
հետեւեալ արձանագրութեամբ։ «Յովկհաննէս Մոլինոյ, Պոլիսէն Հռոմ  
զրկուած Հայոց Զաքարիա Պատրիարքի կողմէ . . . իմ մէջոցով Ա.  
ժողովից կը խնդրէ որ տպագրուի այն Ս. Գիրքը՝ որ իր նախորդէն  
(իմա Յովկհաննէս Խուլէ) ճգուած է Հռոմ։ Որովհետեւ հայ եկեղե-  
ցիները պէտք ունին Աստուածաշունչի, որոնցմէ իւրաքանչիւրը ներ-  
կայիս կ'արժէ 300 կամ 400 մկուդ, եւ չի գտնուիր։ Յազագրութիւնը  
պիտի կատարուի առանց վնասելու Ս. ժողովի նիւթականին, որով-  
հետեւ Զաքարիա Պատրիարք Հրահանդ պիտի տայ իրեն ենթակայ  
բոլոր եկեղեցիներուն՝ որ տնեն Աստուածաշունչը, իւրաքանչիւրը 20  
մկուդի, գանձելու համար Ա. ժողովիից ըրած ծախսերը, իսկ յաւե-  
լեալ գումարը պիտի յատկացուի Հայ վարժարանի մը կառուցումին,  
որ նոյն Պատրիարքը կ'ուղէ կանանել Պոլիսի մէջ. պիտի օգնէ նաեւ  
այն Հայ վարժարանին՝ որ պիտի շինուի Հռոմի մէջ՝ Զիթթատինի  
Արքեպիսկոպոսին թողած գումարով»<sup>109</sup>:

14 Նոյեմբ. 1637ի նիստով այս հարցը կը դրուի աեղանի վրայ,  
առանց կարենալ վճիռ մը առնելու. իմոնիրը կը ճգուի Քարտինալ-  
ներու ժողովին, աւելի խոր կերպով քննուելու համար<sup>110</sup>:

### Աստուածաշունչի բնագրի հարցը

Շուրջ ամիս մը ետք, այն է 12 Դեկտ. 1637ին, ՀՍ. ի ժողովը  
հարցը կը դնէ հետեւեալ կերպով. «Տպագրելի Հայ Աստուածաշունչի  
բնագրիրը պէտք է ըլլայ Եօթանասնից թէ լատիներէն Վուլկաթային  
համաձայն»։ Ես որովհետեւ նոյն այս հարցը քննուած էր արարերէն  
Աստուածաշունչի տպագրութեան առիթով, ներկայ նիստով նոյնը՝  
Աստուածաշունչի տպագրութեան առիթով, ներկայ նիստով նոյնը՝  
շուրջ առնելը։ Աեղանի վրայ կը դրուին թէ Եօթանասնից եւ թէ Վուլ-  
կաթայի նպաստաւոր կէտերը՝ հետեւեալ կերպով.

Աստուածաշունչի տպագրութեանը կարելի է կատարել՝ հետեւ-  
լով Եօթանասնից թարգմանութեան, որովհետեւ

1. Ֆիրէնցէի ժողովին Հայոց հետ խօսուած է միայն Ս. Խոր-  
հուրդներու եւ վարդապետական նիւթերու մասին, եւ ո՛չ Ս. Գիրքի  
մասին, հակառակ որ Հայոց Ս. Գիրքը կը հետեւի Եօթանասնից  
թարգմանութեան.

109. SOCG, vol. 397, fol. 439.

110. Acta, vol. 12, fol. 388, n. 7.

2. Հայոց կաթողիկոսը կողմնակից է որ «ներկայ» Աստուածաշունչը սրբագրուի եւ յաւելումներ ունենայ. իսկ «ներկայ»ն Եօթանասնից թարգմանութիւնն է.

3. Եօթանասնիցը բնաւ երբեք խոտելի չէ նկատուած կաթողիկէ եկեղեցին, հակառակ որ Վուլկաթան ընդունուած է իրը Ս. Գիրք եւ հաւատքի օրէնք.

4. Եթէ Վուլկաթայի վրայէն կատարուի Հայերու համար նոր թարգմանութիւնն, Հայերը վարժած ըլլալով միայն Եօթանասնից թարգմանութեան՝ կրնան չընդունիլ, եւ որով ի զուր պիտի ըլլայ թէ՛ թարգմանութեան յոդնութիւնը եւ թէ ժողովին կողմէ եղած ծախսը:

Աստուածաշունչը պէտք է հետեւի Վուլկաթայի, որովհետեւ

1. Ան է ճշմարիտ Ս. Գիրքը:

2. Ս. Հերոնիմոսի համաձայն՝ Եօթանասնից թարգմանութիւնը կը պարունակէ սխալներ եւ ունի թերի մասեր.

3. ՀԱ. Փողովը արարերէն Աստուածաշունչի տպագրութեան համար քննեց հարցը, եւ ի վերջոյ ընդունեցաւ Վուլկաթան. նոյնը պէտք է ընել Հայոց համար.

4. Տրիտենդեան ժողովին նախապատռութիւնը տրուած է Վուլկաթայի<sup>111</sup>:

Այս դանաղան անդրադարձութիւններէն տասը օր ետք, այն է 22 Դեկտ. 1637ին, առանձին նիստ մը կը կատարուի Քարտ. Բալլոթ-թոյի պալատը, ներկայութեամբ Քարտ. Պրանքաչչիոյի եւ Եօթը լատին աստուածարաններու<sup>112</sup>, հարցը դարձեալ քննութեան կ'ենթարկուի, եւ ի վերջոյ կ'որոշուի.

1. Եթէ Պապին հաճոյ է, հայ Աստուածաշունչը տպագրուի Եօթանասնից թարգմանութեան համաձայն, սրբագրելով սրբագրելին, աւելցնելով ինչ որ թերի է, օգտագործելով Սիքստոս Ե. Պապին տպել տուած յոյն-լատին (Եօթանասնից) օրինակը.

111. Acta, vol. 12, fol. 420, n. 9.

112. Վասերաթութը հետեւեալ կերպով կը թուարկէ Եօթը անունները. «P. Chianus et P. Luperus Domenicani, et P. Bonaventura Malvasia Ordinis Min. Conventualis, P. Ferrarius Jesuita, P. Salus Flander, P. Dionisius Gallorum et P. Philippus Guadagnolo Ordinis Clericorum Minorum». (SOCG, vol. 293, fol. 38).

2. Յաւելուածին մէջ դնել կարգ մը հատուածներու ընթերցումի տարբերակները, միշտ հետեւելով Սիքստոս Յ. Պապին Աստուածաւունչին.

3. Հայերէն բնագիրը Եօթանասնից թարգմանութեան հետեւելով հանդերձ, տաղագրութեան մէջ միասին տարել (դէմ առ դէմ) Վուլկանացի հայերէն թարգմանութիւնը.

4. Տպագրութիւնը սկսիլ Նոր Կտակարանէն, որովհետեւ վաղ ժամանակներէ յունարէնէ թարգմանուած ըլլալով, ոչինչ աշխատութեամբ կարելի է կտարել սրբագրութիւնները, եւ քիչ ծախսով աւարտել տաղագրութիւնը:

Թէ ինչո՞ւ այս կերպով կտարուած են որոշումները եւ նախընտրութիւնը տրուած է Եօթանասնից թարգմանութեան, նոյն ժողովը կը թուարկէ չորս պատճառ.

1. Եօթանասնից թարգմանութիւնը ընդունուած է Եկեղեցին եւ ներկայիս յարմար չէ զայն մերժելը. մանաւանդ որ Աւետարանիշներն ու Առաքեալները շատ անգամ Եօթանասնիցէն կը կտարեն մէջբերումներ, որոնք երբեմն մեծապէս կը տարբերին Վուլկաթայէն.

2. Դժուարին պիտի ըլլայ ստիփել Հայերը՝ որ ընդունին Վուլկաթան, երբ իրենց բոլոր պաշտամունքի գիրքերուն մէջ կը գործածեն Եօթանասնից թարգմանութիւնը.

3. Լաւագոյն է պոհ ճպել Հայերը՝ տալով անոնց սրբագրուած Եօթանասնիցը, քան ֆողուուներկայ եղածը՝ որ լեցուն է ախանքերով.

4. Երբ Եօթանասնից թարգմանութեան կից տպագրուի Վուլկաթայի Հայերէն թարգմանութիւնը, անկարծի չէ որ ժամանակի ընթացքին Հայերը անդրադառնան որ Վուլկաթան աւելի կտարեալ է, եւ որով սկսին հետեւիլ անոր<sup>113</sup>:

ՀԱՅԻ Քարտուղարը Փրանկիսկոս Ինկոլի ունի նամակ մը ուղղուած Ուրբանոս Լ. Պապին. Նամակը Վէճեւ անթուական, սակայն նիւթէն դատելով՝ շարագրուած ըլլալու է ճիշտ այդ օրերուն: Կ'իմացնէ ՀԱՅԻ Ժողովին որոշումը տպագրելու Հայ Աստուածաշահունչը Եօթանասնից թարգմանութեամբ, որու հետ պիտի դրուի նաեւ Վուլկաթայի Հայերէն թարգմանութիւնը: Ինկոլի Պապին երկու անպակալթայի Հայերէն թարգմանութիւնը: Ինկոլի Պապին երկու անպակալթայի Հայերէն նկատել կու տայ առնուած որոշումին մէջ. նախ՝ բացի տե՛հութիւն նկատել կու տայ առնուած որոշումին մէջ. նախ՝ բացի անչափ ծախսէն, տպագրուած հատորը այնքան պիտի ստուարանայ՝ որ անկարելի պիտի ըլլայ անոր բործածութիւնը եկեղեցիներուն մէջ.

եւ երկրորդ՝ դարձեալ պիտի կրկնուի այն ինչ որ ըսուեցաւ արաբեցէն Աստուածաշունչին տպագրութեան առիթովլ։ Ինկողի հու կ'ընէ պատմականը թէ ինչպէս արաբերէն Աստուածաշունչին համար՝ ՀՍ. ի ժողովը ուզեց որ թարգմանուի Վուլկաթայի վրային եւ ատիկա տալ արար ժողովուրդին ճեռքը. եւ երբ առարկուեցաւ թէ ժողովուրդը կրնայ ընդունիլ, պատասխան տրուեցաւ առարկութեան՝ թէ ճեռաղիրները այնքան հազուագիւտ են եւ սուղ, որ քիչ ժամանակի մէջ տպագիրը կրնայ գրաւել անոր տեղը, մանաւանդ որ ՀՍ. ի ժողովը զայն պիտի քամինչ ձրի եւ կամ ոչինչ պինով։ Քարտուղարը կը յիշէ թէ ժամանակին նոյնը պատահած է յոյն ժողովուրդին, որոնց համար տպագրուեցաւ ժամագիրքը Կղեմէս լ. (1592-1605) Պապի ժամանակ, թէ ժողովուրդը նախ հակառակեցաւ, մինչ ներկայիս կը փնտուեն սուղ գինով, եւ որ պիտի վերասապուի։ Սրդ հիմնուած այս փորձառութեան վրայ, ինկողի կը հաղորդէ՝ ՀՍ. ի ժողովին որոշումը Հայոց նկատմամբ, տպել նախ նոր Կտակարանը, որ թարգմանուած է յունարէն Եօթանասանիցն եւ որ զուգընթաց է Վուլկաթային։ Հայ ժողովուրդին հակառակեցութեան կամ ընդունելութեան համաձայն՝ կարելի կ'ըլլայ յաջորդաբար որոշումներ առնել Հին Կտակարանին համար<sup>114</sup>:

Գործնականին մէջ ՀՍ. ի ժողովը հրաման կու տար միայն Նոր Կտակարանի տպագրութեան, եւ ասիկա գուցէ Յովհաննէ Մոլինոյի առաջարկին վրայ, որ 12 Դեկտ. 1637 թուականով կը ներկայացնէ աղերսագիր մը՝ հետեւեալ պարունակութեամբ. «Յովիկաննէս Մոլինոյ, իր Պատրիարքէն զրկուած Հռոմ՝ տպել տալու համար Աստուածաշունչը, նկատելով որ Զեր Վակեմութիւնը դժուարութիւններ կը յարուցանէ ամբողջ Ս. Գրքին տպագրութեան, որովհետեւ անիկա թարգմանուած է Եօթանասանից վրային, այժմ կը իմերէ ու կը պարզէ, յանուն իր Պատրիարքին եւ ամբողջ Հայ Աղջին, որ հրաման տրուի տպելու գոնէ Նոր Կտակարանը միայն, որ ատորակէտ մըն ալ տարրերութիւն չունի լատին թարգմանութենէն։ Նմանապէս հրաման կը խնդրէ տպելու Սաղմոսարանը, որ նոյնպէս նման է լատինականին, եւ որ արդէն անզամ մը տպուած է Պիոս Ե. (1566-1572) բարեյլչատակ Պապին օրով, երբ Հայ Աղջին պաշտպան էր Ս. Կարոլոս Պողոսիոս եւ Քարտ. Սուլա: Եթէ այս շնորհքը ընելու ըլլաք Պատրիարք Հօր և ամբողջ Հայ Աղջին՝ անոնք պիտի չըադրին աղօթելէ Ս. Եկեղեցւոյ համար»<sup>115</sup>:

1638 տարւոյն մէջ առաջին անգամ հայ Աստուածաշունչի տպագրութեան մատին կը խօսուի 10 Փետրուարի նիստով, ուր անգամ մը

114. Զեռագիր Վատիկանի, Barber. Latino n. 6442, fol. 95.

115. SOCG, vol. 397, fol. 594.

եւս կը համառօտուի այն գաղափարը թէ զՍ.ի ժողովը առ այժմ կողմնակից չէ Հին Կտակարանի տպագրութեան, ուստի թոյլ կու տայ որ տպուի նոր Կտակարանը, որ Յունարէնէն թարգմանուած ըլլալով հանդերձ՝ կը համաձայնի Վուլկաթայի. եւ ասիկա կը նկատուի ճամբար մը որ յաջորդաբար Հայերը ընդունին նաեւ Հին Կտակարանը՝ թարգմանուած Վուլկաթայի:

Յանձնախումբի ամդամները

Երկու ամսուան ընթացքին, Յունուար-Փետրուար (1638), Մոլինոյ մինակը կը պատրաստէ նոր Կտակարանի տպագրելի բնագիրը, ու առ այս կը շարադրէ աղերսագիր մը, որ կը ներկայացուի 22 Փետր.ի նիստին. «Յովհաննէս Մոլինոյ... յունարհարար կը խնդրէ Ձեղմէ որ նշանակէք աստուածաբան մը, վերատեսնելու նոր Կտակարանի համեմատութիւնը՝ որ ըրած չ եւ տես կ'ընէ ինքը Մոլինոյ, որպէսպի յաւագոյն կերպով սրբագրուի եւ օր առաջ ակսի տպագրութիւնը, ինչպէս սահմանած է Զեր Յ. Ժողովը»<sup>116</sup>: 22 Փետր.ի նիստով նկատի կ'առնուի այս առաջարկը, եւ կ'որոշուի Հռոմ կանչել թուքանէլլային՝ Հ. Գալապար Երկրորդ Կարգի Փրանկիսկեան հայր, Պոլիսէն՝ Պողոս Պիրոմալիի Դոմենիկեանը, որպէսպի Հռոմի մէջ միացած Մոլինոյի եւ Դոմենիկեան Հ. Յովհաննէս-Դոմենիկոս Դոմենիկեանի, վերատեսնեն նոր Կտակարանի տպագրելի բնագիրը, սրբազնով հարկաւոր սիամները, նման ընկերով Վուլկաթային, եւ ապա միասին հակեն տպագրութեան թէ՛ հայ օրինակին եւ թէ Վուլկաթայի հայերէն թարգմանութեան տպագրուովթեան<sup>117</sup>:

Առնուած որոշումին վրայ քարտուղարութիւնը 27 Փետր. (1638) թուականով՝ Հինդ նամակներ կը դրկէ զանազան անձերու. առաջին՝ Պոլսու Փրանսական դեսպանին, Զէգիի, որպէսպի օգնէ Պիրոմալիի Պոլսու գրամական կերպով, - ի հաշխու ՀՍ.ի ժողովին, - որպէսպի օր առաջ դրամական կերպով, - ի հաշխու ՀՍ.ի ժողովին, - որպէսպի օր առաջ մենին Պոլիսէն Հռոմ. Երկրորդ Պիրոմալիի, որպէսպի Փրանսական դեսպանին առնէ 30 սկուլ եւ ճամբար եղլէ. ուրիշ Երեք նամակներ կը դրկուին նարուիի, Վենետիկի եւ Մարմարայի Առաքելական նուի բակներուն, նոյն պարունակութեամբ. «Ձանք ըրէ փրաւասութեանդ սահմաններուն մէջ՝ դանել կրօնաւոր կամ աշխարհական մը, որ դիտայ ոչ միայն հայերէն լեզուն, այլ տեղեակ ըլլայ նաեւ աստուածան բանութեան եւ կամ առումն ունենայ Ս. Գիրքին թարգմանութեան, բանութեան եւ կամ առումն ունենայ Ս. Գիրքին թարգմանութեան, որպէսպի հակեն նոր Կտակարանի տպագրուովթեան՝ քաղաքս գտնուող ուրիշ մասնագէտներու հետո»<sup>118</sup>:

116. SOCG, vol. 399, fol. 85.

117. Acta, vol. 13, fol. 35, n. 26.

118. Lettere volgari, vol. 18, fol. 21-22.

Երբ այս որոշումները կը կատարուէին, Յանձնախումքի անդամ-ներէն Հռոմ կը գտնուէին Մոլինոյ եւ Հ. Յովհաննէս-Դոմենիկոս : Մոլինոյ, ամէնէն աւելի թափանցողը տիրող կացութեան, կը դրայ թէ Յանձնախումքին մէջ եթէ չըդային զարգացած հայադրի անձեր՝ դործ կրնար մեծապէս տուժել, այնահս որ խոհեմ կերպով կը մտա-ծէ լուծում մը, եւ 27 Մարտ 1638ի ՀՍ. ի ժողովի նիստին կը ներ-կայացնէ իր աղերսապիրը, խնդրելով որ Հռոմ կանչուին Կիրակոս եւ Ռոկան Վարդապէտները, չուրջ 22 տարեկան երիտասարդներ, ո-րոնք դեռ նոր հասած էին Լէտպոլիս, որպէտի Հռոմի մէջ կատարեն իրենց աստուածաբանական ուսումները, եւ այդ առիթով օդտակար ըլլան այս դործին : Ժողովը հարցը կը թողու Քարտինալներու ժողո-վին եւ ոչինչ կ'որոշուի այս ուղղութեամբ<sup>119</sup>:

Հ. Յովհաննէս Մկրտիչ Դոմենիկոս Նազարի հայագրին՝ Հռոմ կը դտնենք 1627 թուականէն . Վիթքարոյի մէջ կատարած է աստուածա-մանական ուսումները . 1633ին անդամակցած է Դոմենիկեան Կար-դին, ու զգալով թէ տկար է գրաբար քնզուի մէջ, 13 Օգոստ . 1633ին ՀՍ. ի ժողովին գրամական օգնութիւն կը խնդրէ՝ գրաբարը զարդա-ցընելու 7-8 ամիս տեւողութեամբ, դիտաւորութիւն ունենալով յա-ջորդաբար օդտակար ըլլալու Ս. Ժողովին՝ իր թարգման : 1635 Յու-նիս ամսուն կը ճամբրուէ դէպի նախիջեւան, ուսկից շուտով դար-ձած ըլլալու է, որովհետեւ 28 Փետր . 1637 թուակիր նամակով՝ Օ-դուստինոս Ալքեպս . զինք կրկին Հռոմէն նախիջեւան կը հրամիրէ : Արդ Հռոմի մէջ կը կարգուի Ս. Գիրքի Յանձնախումքի անդամ, ու Պիրոմազլիի Հռոմ հասնելէ առաջ, Մոլինոյի եւ Հ. Գասպարի հետ կը համեմատէ ու կը սրբագրէ նոր Կտակարանը<sup>120</sup> : Բայց թէ ինչ բանի մէջ կը կայանայ այս աշխատութիւնը, ոչինչ ունինք մեր տրա-մադրութեան :

Հ. Գասպար Մանուղի Երրորդ Կարգի Փրանկիսկեան, որ 1632ին Յովհաննէս Խուզ Պատրիարքին օգնելու, համար ՀՍ. ի ժողովը զինք կը կանչէ Հռոմ, բայց նա հիւանդութեան պատճառով՝ չի կրնար գալ Թուպանէլլայէն . այժմ 1638ին կրկին կը կանչուի Հռոմ : Հ. Գասպար 1638 Յունիս ամիսին սկսեալ կը գտնենք Հռոմ, քանի Մոլինոյ 21 Մարտ 1639ի նիստին խնդրանք կը ներկայացնէ անոր համար<sup>121</sup>, որ-պէտի նոր Կտակարանի համար ըրած աշխատանքը՝ վարձատրուի դրամական կերպով, նկատած անոր յառաջացած տարիքը եւ բերած նապաստը, նկատած կատարեալ ծանօթութիւնը լատիներէնի եւ հայե-րէնի, նկատած աստուածաբանական խոր դիտութիւնը, նկատած որ

119. Acta, vol. 13, fol. 63, n. 37.

120. SOCG, vol. 119, fol. 169-170.

121. SOCG, vol. 400, fol. 117.

1638 Յունիս ամիսէն ոչինչ վճարուած է անոր<sup>122</sup>: Խնդրանք կը ներ-  
կայացնէ նաեւ Հ. Գասպար, յիշեցնելով Ս. Ժողովին՝ թէ ամբողջ  
տարի մը (Յունիս 1638 – Յունիս 1639) ծառայած է սրբագրութեան  
գործին մէջ, հակառակ իր 60ամեայ տարիքին եւ վատ առողջու-  
թեան<sup>123</sup>: 27 Յունիս 1639ին հարցը ժողովի կը դրուի, կը քննուի  
անցեալ պատմութիւնը ու կը տեսնան թէ 1630 թուականէն սկսեալ  
նման պարագաներու վարձատրուած են զանարդան անձեր, եւ որով  
Հ. Գասպարի ալ կը ահմանուի 22 սկութի բացառիկ օգնութիւն մը<sup>124</sup>:

Հ. Պօլիս Պիրամալիի տեսանք թէ Պոլիս կը գտնուէր 1637 Յունիս  
առաջ թուականէն, ուր կ'ընդունի ՀԱ. կ ժողովի 30 Սեպտ. 1637 թւ-  
ակիր նամակը, որ իրեն հրահանդ կու տար համեմատելու հայ Աս-  
տուածաշունչը Վուկաթայի հետ, նշել ափալներ, եւ սրբագրով Փիւն-  
ները փոսթով զրկել Հռոմ<sup>125</sup>: 8 Յունիսար 1638ին կը պատասխանէ  
Պիրոմալի, ցոյց տալով անկարգիւթիւնը գործադրելու տրուած  
հրահանդը, որովհետեւ յետին աղքատութեան մէջ գտնուէլով՝ չէր  
կրնար գնել հայերէն ձեռագիր Աստուածաշունչը<sup>126</sup>: Տեսանք որ ՀԱ. կ  
ժողովը, 27 Փետր. 1638ին՝ Պիրոմալիի հրահանդ տուած էր՝ օր  
առաջ Պոլիսէն Հռոմ անցնիլ<sup>127</sup>, եւ առ այս սահմանած էր որոշ գու-  
մար մը. այս նամակը Պոլիս Հասասծ՝ Պիրոմալի, հետը առած իր  
Զաքարիա աշակերտը եւ Ասկան Վրդ. Ֆիւնանցի, 14 Ապրիլ 1638ին՝  
կը մեկնի Լէոպոլիս, ուր կը հասնի Յունիս 15ին: Պիրոմալի չ'ան-  
տեսեց Ս. Ժողովի փափաքը. Օդուատ. 15 թուակիր նամակով Լէոպո-  
լիսէն կը գրէ նկատմամբ Աստուածաշունչի թարգմանութեան՝ թէ  
հոն ալ կարող է աշխատիլ իր աշակերտներու օգնութեամբ, յատկա-  
պէս Ասկան Վրդ. ի, որ խորապէս ծանօթ է, կ'ըսէ, հայկական աս-  
տուածարանութեան եւ վարժութիւն ունի հայկական գիրքերուն<sup>128</sup>:

122 Acta vol. 13, fol. 263, n. 29.

122. *Acta*, vol. 1, p. 1.  
123. SOCG. vol. 400, fol. 281.

123. SOCG, vol. 1, fol. 296, n. 11.  
124. Acta, vol. 13, fol. 296, n. 11.

124. *Acta, vol. 11,*  
125. *Lettere volgari, vol. 17,*

125. Lettere vng.  
126. SOCG. vol. 159, fol. 179.

<sup>126</sup> SOG, vol. 11,  
<sup>127</sup> Lettere volgari, vol. 18,

127. Lettere vengono  
128. SOCG. vol. 81, fol. 15.

128. SOCG, vol. 137, fol. 279.

գերէն եւ լատիներէն, ու Մոլինոյէ կը խնդրեն որ իրենց հայթայթէ նաև հայերէնը։ Մոլինոյ՝ խանդավառ եղած առաջարկին, 4 Յունուար 1642ին կը գրէ ինկոլիի, որպէսզի հաճի Քարտ. Բալօղոյէ առնել սրբագրուած նոր կտակարանը ու դրկէ իրեն. ու պահ մը մոռցած՝ թէ որքան նեղութիւն կրած էր Հոռմի մէջ ըրած սրբագրութիւններուն համար, կը համարձակի ինկոլիի խնդրել Յովհաննէս Խոռվակ Պատրիարքի թողած Աստուածաշղունչը, որպէսզի այս բարեպատեհ առիթով՝ տպագրուի Վենետիկի մէջ<sup>164</sup>։

Ինկոլիի տալիք պատասխանը շատ պարզ էր. չէր կրնար ընդունի Մոլինոյի առաջարկը, չէր կրնար թոյլ տալ որ Եօթանասնից հայերէն Աստուածաշղունչը տպագրուէր՝ առանց սրբագրութեան, եւ որով կը գրէ թէ հետամուտ պիտի ըլլայ փոսթով Նախիջեւանէն բերել տալ Վուլկանաթայէն եղած հայ թարդմանութիւնը։ Մոլինոյ կը զայրանայ եւ 18 Յունուարին կը պատասխանէ ինկոլիի. «Հայր Մալվէզիարէն իմացայ թէ առաջին երկու Աւետարանները վերատեսնուած են. կը խնդրեմ արդ առաջին երկուը դրկէիք ինծի, որովհետեւ այս պարոնները, որոնք կը փափաքին տպագրութեան ծախսը ստանձնել, կ'ուղեն գործի սկսիլ. վարձած են գործաւորներ՝ որոնք կանոնաւոր կը գնարուին, եւ կ'ուղեն անոնց գործ հայթայթել։ Նկատմամբ Զեր առաջարկին՝ թէ Նախիջեւանէն բերել պիտի տաք Ա. Գիրքը՝ թարգմանուած Վուլկանաթայէն, եւ գեռ Հոռմի մէջ սրբագրելէ վերջ պիտի դրկէիք ինծի՝ որ տպագրեմ. ասոր համար պէտք է Մալվուսաղայի կեանքը ունենալ եւ Մեծն Աղեքսանդրի ուժեւըր։ Հոս Հայերուն մեծ զարմանք կը պատճառէ, թէ ի՞նչպէս յունարէն Աստուածաշղունչը, որ ըստ Եօթանասնիցն է, կը տպագրուի ու կը տարածուի ամբողջ Եւրոպայի մէջ, մինչ խեղճ Հայերուն՝ նոյնը կ'արդիլուի։ Հայերը շատ զայթակղած կը մնան, որովհետեւ հայերէնն աւ Եօթանասնից վրայէն թարգմանուած է»<sup>165</sup>։

ՀՅ. ի Քարտուղարը, ինկոլի, համառօտ նամակով կը դիմէ Ա. Հերոնիմոսի Եւղինակութեան, թէ Մուրբը անդրադարձած է Եօթանասնիմութեան պիտաներուն, եւ «որով Հայերը, - կը գրէ նաևնից թարգմանութեան միաւներուն, եւ ասոր Հայերը, - կը գրէ 25 Յունուարին, - արէտք չեն զարմանալ թէ չէ կարելի թոյլ տալ տպագրութիւնը՝ առանց սրբագրութիւններուն»<sup>166</sup>:

1642 տարւոյն Փետր. 1ին<sup>167</sup> եւ Փետր. 22ին<sup>168</sup> Մոլինոյ կրկին

164. SOCG, vol. 34, fol. 222.

165. SOCG, vol. 34, fol. 369.

166. SOCG, vol. 34, fol. 380.

167. «Հոս Վենետիկի մէջ կը տպագրուի նոր կտակարանը երրայթերէն, յոմագէն, քաղղերէն եւ լատիներէն։ Ինձմէ կը խնդրեն հայկականը, կը խնդրեմ հասցը քաղղերէն լատիներէն։ Ինձմէ կը խնդրեն հայկականը, կը խնդրեմ փունէիք ինծի ինչ որ սրբագրուած կայ Քարտ. Բալօղոյոյի մօտ, կ'աղաքեմ փունէիք ինծի ինչ որ սրբագրութիւններուն»<sup>169</sup>:

ու կրկին անդամ կը խնդրէ Հռոմէն որ իրեն դրկուի Ս. Գիրքը, եւ  
միշտ ժխտական պատասխան կ'ընդունի: Եթե Սաղմոսարանի տպա-  
գրութիւնը չսկսած, երբ կը տեսնէ թէ Հռոմէն միայն մերժողական  
պատասխան կ'ընդունի Ս. Գիրքին համար, գրեթէ տպանակիքն  
կ'անցնի, դրելով՝ թէ արդէն հրաւիրուած է Պոլսոյ Փրանսական  
գեատրանէն, մանաւանդ որ հինգ տարիէ հեռու է իր ընտանիքէն,  
եւ որով «ես հոս Վենետիկի մէջ գործ չունիմ», - կը գրէ Մարտ 22ին,  
- եւ եթէ 15 օրէն չղրկէծ սրբագրուած Աւետարանը, պիտի որոշեմ  
ծախսել դիրերը եւ Պոլիս գտանալ, որովհետեւ կարող չեմ դիմանալ  
ծախսերուն. Սաղմոսարանը արդէն սփիտի չկարենամ տակել, որով-  
հետեւ քաղաքին հայ վաճառականները՝ զին ուտիքը օժանդակել այս  
մէծ ծախսին, մանաւանդ որ քաղաքին հայ գվիսաւորներէն մէկը,  
մէծ ծախսին, մանաւանդ որ քաղաքին հայ գվիսաւորներէն մէկը,  
ու որ պիտի հոգար տապագրութեան ծախսերը, անցեալ երկուշարթի ու-  
րիշ հայ վաճառականնէ մը տպանուացաւ. եւ որով ամէն, կողմէ լըք-  
թիւնը հայ վաճառականնէ մը տպանուացաւ. Նախախնամու-  
ռած թիւնը»<sup>169</sup>:

ուանց իմ ծախսիս, մանաւանդ թէ փոքրիկ չահով մըն աը» (SOCG, vol. 34, fol. 345):

168. «Փոքր գիրեբը կառարեալ կերպով վերջացն, կուզեմ նոր Կոտակարանը տպել երկու գործառոր վարձուած են, կը իսկուիմ փութով ջրկեցէք սրբագրուած մասը» (SOCG, vol. 34, fol. 470):

169. SOCG, vol. 34, fol. 310.  
 170. SOCG, vol. 34, fol. 317.

Մեղի այնպէս կը թուրի որ այս տողերը ծանր եկած ըլլան Մոլնոյի, որ տեսնելով թէ չկայ օդնութիւն ոչ մէկ կողմէ, հայու տոկունութեամբ անցած է գործի՝ առանձին զլուխ հանելու սկսուած գործը։ Այս եղբակացութեան հասանք, որովհետեւ ՀՍ.ի դիւանին մէջ յանկարծական կը դադրին Մոլինոյի նամակները, եւ հակառակ մէր երկար ու համբերատար փնտուտուքներուն, բազմաթիւ հատորներու մէջ գտնելու որեւէ հետք այս ուղղութեամբ, անհնարին եղաւ։ Գրեթէ տարուան մը (22 Մարտ 1642 – 9 Մայիս 1643) լուութեան ընթացքին՝ Մոլինոյ կը նուիրուի տպագրութեան։ նախ Սալմսարանին (1642ին) եւ ասրա յաջորդ տարին՝ Յիսոսս Որդիի։ Մոլինոյի լուութեան հետեւանքով՝ ոչ մէկ նորութիւն կրնանք ըսել դոյդ գիրքու տպագրութեան ընթացքին մասին։ Մեր գրութեան վերջաւորութեան կը բերենք ամբողջութեամբ դոյդ գիրքնու Յիշատակարանները, որոնց իմաստը եւ եղած զանարդան ակնարկները գուցէ աւելի հասկարի ըլլան ընթերցողին՝ յետ գիտնալու վերի բոլոր մանրամասնութիւնները։

Տարուան մը լուութենէ յետոյ, 9 Մայիս 1643ին Մոլինոյ վերջին անդամ մըն ալ կը գրէ Ինկուլիի, ուղելով լուսաբանել զինքը՝ Յովեհաննէս Զուզակցիի ունեցած տպագրական յետին դիտաւորութիւններուն նկատմամբ։ ապա կը յայտնէ թէ 40 օրէն պիտի մեկնի Պոլիս, կրկին Վենետիկ վերադառնալու ծրագրով<sup>171</sup>։

1643 Յունիս ամսուն Մոլինոյ Վենետիկին ճամբայ ելած ըլլալու է գէտի Պոլիս, սակայն կէս ճամբուն վրայ, Միլանի մէջ մեռած է։ Այնպէս կը թուրի՝ թէ Մոլինոյի Հոռմէն հետը բերած գիրերու մայրէրը՝ իրեն սեփականութիւն էին, քանի այս ուղղութեամբ նամակներուն մէջ չենք գտներ ակնարկ կամ խոստում՝ զանոնք Հոռմ դարձնելու։

1644 Յուրիս-Յողոստոս ամիսներուն կայ նամակագրութիւն ինկուլիի եւ Վենետիկ բնակող ՀՍ.ի գործակալ՝ Հ. Յովեհաննէս-Մկրտչի (P. Gio. Batta da Venezia) միջեւ, Մոլինոյի թողած տպագրական գիրերու առնչութեամբ, որոնք հետաքրքրական են պատմութեանս ամբողջացում մը տալու համար։

9 Յուրիս 1644ին Հ. Յովի. Մկրտիչ կը գրէ Վենետիկին. «Պր. Մարկոս Ճիւնամիէն իմացայ՝ որ Յովեհաննէս Մոլինոյ հայեէն Սալմսարանի տպագրութեան համար յարագերութեան մէջ էր բժիշկ Արօմատարիոսի հետ, որ Վենետիկի մէջ պատկառելի անձ է եւ ինծի բարեկամ։ ներկայիս շատ զբաղած ըլլալուն՝ հափու աղատ ժամանակ ունենայ՝ պիտի խօսիմ հետը»<sup>172</sup>։

171. SOCG, vol. 39, fol. 276.

172. SOCG, vol. 42, fol. 206.

Յուլիս 16ին աւելի մանրամասնութիւններ կու տայ՝ գրելով. «Հայերէն Սաղմուսարանը տպագրուած է Սալիկադայի տպարանը, որ սեփական տունն է Անտոնիոս Կարմինադոփիի. Յովհաննէս Մոլինոյ հայը՝ ամբողջ գործը ըրած է իր փսկ ձեռքերով: Մոլինոյ մեկնած է Պոլիս եւ Միլան հասնելուն մեռած է: Հոս մնացած են միայն քանի մը փայտեր եւ գիրեր, որոնք պարտքի հետեւանքով՝ գրաւի տակ են: Եմ կարծիքով կարելի է շատ լւա զնել, քանի զայն պահողին դիմաւոր նպատակը դրամն է»<sup>173</sup>: Քանի մը օր ետք ակնարկելով նոյն նիւթին, կը գրէ 22 Յուլիսին. «Կարծիքմ շատ տուղի պիտի նայի այս առուտուրը, որովհետեւ շատ ալ ծախս եղած է անոնց վրայ»<sup>174</sup>:

ՀՍ. Ք Քարտուղարը, ինկոլի, հետաքրքրուած է Մոլինոյի թողած գիրերով, եւ որով անգամ մը եւս կ'ապացուցովի թէ այդ գիրերը սեփականութիւն էին Մոլինոյի եւ ոչ թէ փոխ տրուած իրեն: ՀՍ. Ք Ժողովը տրամադիր ըլլալով զնել զանոնք, ինկոլի կը գրէ 30 Յուլիսին. «Պողպատէ հայերէն պղևագիրները, ինչպէս նաեւ ամբողջութիւնը (tutta la stanza) եթէ կարելի ըլլայ ստանալ Արօմատարիոսն, Ս. Ժողովը տրամադիր է մշարել իրեն. ըստ ինքնան՝ ինք պէտք է ծախս զանոնք, որովհետեւ անօգուտ կերպով սրիտի մնան իր մօտ, եւ ժամանակով՝ հայրեն ու մայրերը կը նանան կորսուիլ, ու այնուհետեւ սրիտի ստիպուի ծախսել իրը երկաթ կամ իրը պղինձ: Ուստի, եթէ որոշէ ծախսել՝ դու բանակցէ իր հետ, եւ հաղիւ նոր Պապը ընտրուիւ կը խօսիմ Քարտինաներուն հետ, որպէսզի մճարես եւ առնես գիրերոր»<sup>175</sup>:

Ուրբանոս Բ. Պապը մեռած էր 1644 Յուլիս 29ին, իսկ ինկոլի վերի նամակը գրած է 30 Յուլիսին, գիտանով որ Քարտինաները այնուհետեւ պիտի զրադիին Պապի թաղումին հանդէսներով եւ նոր Պապի ընտրութեամբ. ուստի գործը կը յետանդէ՝ յետ քնտրութիւններու: Նոյնը կը խորդի նաեւ Վենետիկի Գործակալը՝ Զ. Յովհ. Մկրտիչ: Եւ որովհետեւ Վենետիկի Առաքելական Նուիրակն ալ տեղեակ էր Մոլինեան գիրերու հարցին, եւ նոր Պապին ընտրութեան համար կը պատրաստուէր մեկնիլ Հռոմ, Զ. Յովհ. Մկրտիչ 13 Օդոսոսին կը գրէ ինկոլիի. «Խօսեցայ Արօմատարիոսին հետ, եւ տեսայ որ մեծ հետաքրքրութիւն ցոյց տուաւ այս գործին: Ինծի համաձայն գործը պէտք է յետաձգել՝ մինչեւ որ քաղաքիս Նուիրակը հասնի Հռոմ: պէտք է մեծ ձեռնասառութեամբ մօտենանք այս ինդրին»<sup>176</sup>:

Այս կերպով տպագրական գիրերու հարցը կը մարի, քսան տարի ետք կրկին արծարծելու համար: Հարցովս հետաքրքրուողը՝ կրկին

173. SOCG, vol. 42, fol. 207.

174. SOCG, vol. 42, fol. 208.

175. SOCG, vol. 42, fol. 225.

176. SOCG, vol. 42, fol. 211.

անդամ կ'ըլլայ Հոռոմի Ս. Ժողովը, որու կը պատասխանէ Վենետիկի Առաքելական Նորբերակը՝ 10 Յունուար 1665ին. «Ո պատասխան Զեր 15 Նոյեմբեր 1664 թուակիր նամակին, լրջօրէն հետաքրքրուցայ թէ արդեօք կա՞ն տպագրական հայ գիրեր քաղաքիս մէջ. ու ի վերջոյ յաջողեցայ գտնել Յովհաննէս Պովլիս իտալացին, որ հայերէն՝ ծախու առած է թէ՛ գիրերը եւ թէ երկու տեսակ գիրք, որ է Սալմոնարան եւ Յիսուս Որդի, քնդ ամէնը 1.400 օրինակ. ամրող գիրքերուն եւ գիրերուն համար կը պահանջէ 600 տուքադ, որ Հոռոմի դրամով կ'ընէ 1791 սկուզ: Իմ կարծիքով տպագրական գիրերը նոյն են ՀՍ.ի տպարանի գիրերուն հետ»<sup>177</sup>:

ՀՍ.ի Ժողովի 2 Մարտ 1655ի նիստով՝ կը քննուի այս հարցը, որու մէջ հետաքրքրութիւն ցոյց չի տրուիր տալուած գիրքերուն նը-կատմամբ, այլ միայն. «Թող գրուի Վենետիկի Առաքելական Նորբերակին՝ առնելու անդրադոյն տեղեկութիւններ, թէ արդեօք գիրերը իրապէս Ս. Ժողովին են կամ ոչ. չըլլալու պարագային՝ չեղեալ նը-կատուի այս հարցը»<sup>178</sup>:

Յաջորդաբար հարցը մոռացութեան՝ կը մատնուի, եւ կամ մեր կողմէ կարելի չեղաւ գտնել ուրիշ վաւերաթուղթեր:

Հ. ՍԱՀԱԿ ՃԵՄՃԵՄՆԱՆ

177. SOCG, vol. 223, fol. 149.

178. Acta, vol. 34, fol. 36, n. 30.

## Résumé

### LA TYPOGRAPHIE ARMÉNIENNE ET ROME

P. SAHAK DJEMDJEMIAN

En puissant dans les archives de la Propagande de la Foi, l'auteur contribue à l'histoire de la typographie arménienne. Dès le XVI<sup>e</sup> siècle, les papes ont souhaité créer une imprimerie dotée de caractères divers d'alphabets orientaux, afin de s'en servir pour la diffusion de la doctrine catholique dans les Eglises d'Orient.

L'auteur insiste sur des publications demeurées inconnues jusqu'à nos jours dans l'histoire de la typographie arménienne. Se servant de nouvelles sources, il illustre l'effort des Arméniens pour publier la Bible avec l'aide de l'autorité ecclésiastique de Rome. A l'époque, celle-ci tenait absolument surveiller les publications orientales tant arménienes que autres, afin que des hérésies ne s'y glissent.

Les Arméniens de Djoulfa s'adressent au pape en 1629 afin d'obtenir une édition de la Bible arménienne. Le Patriarche Hovhannès le Sourd de Constantinople arrive à Rome en 1632, en apportant avec lui un manuscrit de la Bible pour publication. Le Patriarche Zakaria de Constantinople envoie à Rome l'Arménien Hovhannès Molino pour y poursuivre l'édition de la Bible, traduite en arménien au V<sup>e</sup> siècle. Au bout d'un an, à peine arrive-t-on à achever la correction des Psaumes que Hovhannès Molino fait imprimer à Venise avec les caractères qu'il avait apportée, avec lui de Rome. Son intention de publier également les Evangiles n'est pas autorisée par Rome.

L'auteur de l'article a voulu montrer la ténacité des Arméniens à avoir à l'époque une édition de la Bible arménienne, mais par manque de spécialistes et de gens possédant la langue à l'époque, Rome n'est pas à même de réaliser leur souhait, et ce sera Voskan Erévantsi qui publiera la Bible en arménien classique en 1666 en Hollande.